


Տառապան

DEGHEGADOU

Դիշհածու

Հրատարակութիւն Գահիրէի Հ.Բ.Ը.Մ.Ի

نشرة جمعية القاهرة الخيرية الأرمنية العامة



ԱԼԵՔՍԱՆՏՐ ՍԱՐՈՒԽԱՆ
1898 - 1977

Պաշտօնաթերթ Գահիրէ
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան
Հեռածայլ: 2916444 - 4151127 - 4152478
Հեռապատճել: 2916916

Periodical published by
Armenian General Benevolent Union - Cairo
Tel.: 2916444 - 4151127 - 4152478
Fax: 2916916
e-mail: agbuc@menanet.net
www.agbuegypt.org

نشرة دورية
لجمعية القاهرة الخيرية الأرمنية العامة
ت: ٢٩١٦٤٤٤ - ٤٠١١٢٧ - ٤١٥٢٤٧٨
فلاكس: ٢٩١٦٩١٦

ԽՄԲՎԳԻՌ
Արքսի Տօվլեթեան

ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ
ԶԵՒԱԽՈՐՈՒՄ
ԾԱՀԷ Լուսարարեան

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ
ԾԱՐՈՒԱԾՔ
Ասի Պողոսեան

ՏՊԱԳՈՒԹԻՒՆ
Nubar Printing House

Թիւ 42 Նոր Շրջան
ՅՈՒՆԻԱՐ 2007

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ՀԲԸՍԻՈՒԹԵԱՆ 100-ԱՄԵԱԿԻ յորելենական տեղական հանդիսութիւն	1
ՀԲԸՍԻՈՒԹԵԱՆ «Ծիածան» մանկապատանեկան երգչախումբին ելոյթը	3
Հրանդ ԶԵՀՀԵԵԱՆ	
Տոք. Եղուարդ ՄԵԼՔՈՆԵԱՆԻ խօսքը	4
Գահիրէի Նոր Յոգեւոր Յովիւ Արժ. Տ. Նշան Քինյ.	8
ՅԵՄ Մահու Երգիծանկար	9
Արքսի Տօվլեթեան	
Սարուխանի Վերջին նամակը	11
Ցաւակցական նամակ ՀԲԸՍ-ի ցկեանս Նախազահ Ա. Մանուկեանէն ողբ. Ալ. Սարուխանի մահուան առթիւ	12
ՀԲԸՍ-ի Աղեքսանդրիոյ մասնաժիւղի 100-ԱՄԵԱԿԻ յորելենական հանդիսութիւն եւ պարգեւատրում Աղեքսանդրիոյ գերազանցիկներու Նազարեթ Գարթալեան	13
Պարգեւատրում 2005-2006 տարեշրջանի Գահիրէի գերազանցիկ ուսանողներուն Լուսի Գասապեան	15
Օր. Արփի Խաչերեանի խօսքը	19
ՀԲԸՍ-ի 100-ԱՄԵԱԿԻ տօնակատարութիւնները Փարիզի մէջ Ապրիլ 2007 Ասի Պողոսեան	21
ՀԲԸՍ-ի 100-ԱՄԵԱԿԻ Եղրափակիչ հանդիսութիւնները Երեւանի մէջ Ապրիլ 2007	23
Երազ մը որ չիրականանար Ասի Պողոսեան	24
ՀՄԸՍ ՆՈՒՊԱՐԻ պասքեթ պոլի մրցաշարքը Սոսի Յակոբեան	25
ՄԵՐ ԳԱՂՈՒԹԵՆ ՆԵՐՍ	
- Ռամկավար Ազատական Կուսակցութեան 85-ամեակի տօնակատարութիւն	27
- Գահիրէի Ազգային Առաջնորդարանէն Աերս գեկոյց Երեք նիւթերու մասին	27
- Նշում Գերշ. Տ. Օգոստինոս Սրբ. Եպս. Գուսանի քահանայական ձեռնադրութեան 25-ամեակին	29
- Ընդունելութիւն աշխարհահռչակ Երգիչ Շարլ Ազնաւուրի ՅԵ Դեսպանատան մէջ	29
- ՅՅ ԳԱԱ-ի Նախազահ Ռադիկ Մարտիրոսեանի այցը Գահիրէի Ազգային Առաջնորդարան	29
- ՅԳՄ Երիտասարդական Վառաւտօն	30
- ՀԲԸՍ-ի «Ծիածան» երգչախումբին ելոյթը «Այծեմնիկ» Յանգստեան Տան մէջ Նորա Զաքարեան	30
ԱՆԴԱՄԱԿԱՆ	31



Հ Բ Ը ՄԻՈՒԹԵԱՆ 100-ԱՄԵԱԿԻ ՅՈՐԵԼԵՆԱԿԱՆ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ

Կիրակի 3 Դեկտեմբեր 2006-ին Պոլքըտանաւան հանդիսապահին մէջ տեղի ունեցաւ Գահիրեի ՀԲԸ Միութեան 100-ամեակի յորելենական հանդիսութիւնը՝ հովանաւորութեամբ Եգիպտահայ յարանուանութեանց հոգեւոր պետքուն:

Հանդիսութեան ներկայ էին Եգիպտոսի Յայոց Թեմի քարեխնամ առաջնորդ Գերգ. Տ. Աշոտ Սրբազն Եպիսկոպոս Սևագականեան, Յայաստանի Յանրապետութեան արտակարգ Ելիազօր դեսպան Տոքր. Ռուբեն Կարապետեան, Թեմական ժողովի ատենապետ տիար Անդրանիկ Մեսրոպեան, ՀԲԸ-ի Եգիպտոսի Շրջանակային յանձնաժողովի ատենապետ՝ Տիար Պերճ Թերգեան եւ անդամներ, Գահիրեի ՀԲԸ-ի Վարչութեան ատենապետ Տիար Օնսիկ Պոլքըտանեան եւ անդամներ, Թեմական եւ Քաղաքական ժողովներու յարգարժան անդամներ, ՀԲԸ Միութեան վաստակաշատ վեթերաններ եւ համակիրներ, դպրոցներու տնօրիններ եւ հայկական զանազան կառոյցներու ներկայացուցիչներ եւ համայնքի անդամներ:

Հանդիսութիւնը սկսաւ Եգիպտոսի, Յայաստանի եւ ՀԲԸ-ի քայլերգներով: Բացման խօսքով հանդէս եկաւ ՀԲԸ-ի Եգիպտոսի Շրջանակային Յանձնաժողովի եւ Գահիրեի ՀԲԸ-ի Վարչութեան անդամ՝ Տոքր. Ճորդ Սիմոնեան, որ ներկաներուն բարի գալուստ մաղթել ետք ներկայացուց ՀԲԸ Միութեան հիմնադրութեան հակիրծ պատմութիւնը, երբ ան ստեղծուեցաւ «100 տարիներ առաջ 15 Ապրիլ 1906-ին, Չատիկի օրը, հրաշալի կերպով մտածուած եւ իրագործուած, տաս իմաստուն եւ հայրենասէր այրերու կողմէ՝ գլխաւորութեամբ Պօղոս Նուապար Փաշայի: Այդ օրն սկսեալ Միութեան նպատակը եղած է «Պահպանել եւ տարածել Յայ լեզուն, ինքնութիւնը եւ ժառանգութիւնը՝ կրթական, մշակութային եւ բարեսիրական ծրագրերով», այսպէս.

Նպաստել հայ ժողովուրդի մտաւոր եւ բարոյական զարգացման

Բարւոր դարձնել անոր Նիւթական եւ տնտեսական կացութիւնը

Քաջալերել այս առիթով որեւէ ձեռնարկ, որ կը նպաստէ այս ծրագիրներու իրականացման:

Զանազան ծառայութիւններ՝ լայնածաւալ յայտագիրներով կ'ընդգրկեն 25 տարբեր Երկիրներ, 78 քաղաքներով, օգտակար ըլլալով աշխարհի չորս կողմերը գտնուող աւելի քան 400,000 հայերու:

Ապա բանախօսը ներկայացուց ՀԲԸ Միութեան նպատակները կեանքի կոչող ծրագիրները՝ բաղկացած ինը կետերէ:

Յայաստանի մէջ ինը տարբեր յայտագիրներ:

Մարզական եւ Սկաուտական շարժումներ (1955-ին սկսեալ):

Ուսումնական ծրագիր՝ 70 տարիներէ ի վեր սկսած, տարեկան գրեթէ 600,000 տոլարի ծախսով, հովանաւորութիւնը 27 կրթական հաստատութիւններու եւ



Ներկաներէն մաս մը

յատկացումը հարիւրաւոր կրթաթոշակներու:

Կարժողական ծրագիրներ (1987-ին սկսեալ Նիւթերի մէջ եւ 2003-ին սկսեալ Փարիզի մէջ):

Դարաբաղի մէջ՝ պետական նուագախումբ եւ տասնեակ տուներու շինարարութիւն:

Խորհրդատուններու մարմին 1997-ին սկսեալ Գալիֆորնիայի հայ Երիտասարդներով:

Ամառնային բանակումներ (Պուլկարիա, Ֆրանսա, Սուրիա, Միացեալ Նահանգներ):

Գեղարուեստական ծրագիրներ, զանազան Երգչախումբեր, թատերախումբեր եւ պարախումբեր:

Երիտասարդ արհեստավարժներ 22–40 տարեկաններու, (1995-ին սկսեալ Լու Անձելու, այժմ 13 քաղաքներու մէջ):

Ազա ներկայացուց Գահիրեի մէջ իրականացուող բազմաթիւ ծրագիրներէն եօթը՝ նպատակ ունենալով.

Տարբեր միջոցներով բարձրացնել հայ համայնքի զաւակներուն մտաւորական եւ մշակութային մակարդակը:

Օգնել հայ համայնքի զաւակներուն որպեսզի շարունակեն իրենց ուսումը:

Նիւթապէս օգնել կարիքաւոր հայ անհատներու եւ ընտանիքներու:

Քաջալերել գիրքներու, հեղինակութիւններու եւ տեղեկատուններու իրատարակութիւնը:

Հրատարակել պարբերաթերթ մը, որ ըլլայ Միութեան պաշտօնաթերթը եւ զայն անվճար բաժնել Միութեան անդամներուն:

Յայկական դպրոցներու, մշակութային կամ մարգական կեդրոններու բացում:

Նիւթական օժանդակութիւն յատկացնել զանազան հայկական հաստատութիւններու:

Մասնաւոր վարժարաններ:

Մշակութային միութիւններ:

Մարզական ակումբներ:

Ընկերային եւ բարեսիրական հաստատութիւններ:

Ապա, Տոքր. ճ. Սիմոնեան ներկայացուց Սաթենիկ Զագըր Հիմնադրամի յատկացումները (հիմնուած



1996-ին), որ մինչեւ 2005 կը կազմեն աւելի քան 10,250,000 Ե.Ռ.: Այդ յատկացումները ուղղուած են մշակութային, ընկերային եւ կրթական նպատակներու.

Օժանդակութիւն-
ներ միութիւններու, պատասեկան եւ երիտասարդական շարժումներու, գևահատանքի կենսաթոշակ հայ օտսուցիչներու, օժանդակութիւն պետական ծրագիրներու եւ աւելի ծաւալուն՝ առողջապահական ծրագրեր:

Տոք. ճ. Սիմոնեան, յիշելով երախտարժան բոլոր տարիներու բարերարները, անդամներն ու աշխատողները, շերմորեն շնորհաւորեց վերերաներուն վկայականները: Ուրախալի եր որ տարեցներու մասնաճիւղը եւ որոնց հաւաքական ճիգերով է, որ տարիներ շարունակ իրագործուած են Միութեան նպատակները:

Սոք. Եղուարդ Մելքոնեան տիար Օնիկ Պղմբռտանեակի կը յանձնէ ՀԲԸ-ի պատմութեան մասին իր հեղինակած գիրը

թերանները, որոնց շնորհիւ գոյատեւած է Գահիրէի մասնաճիւղը եւ որոնց հաւաքական ճիգերով է, որ տարիներ շարունակ իրագործուած են Միութեան նպատակները:

Ապա, ան բեմ հրամիրեց օրուան բանախոս Տոք. Եղուարդ

Մելքոնեանը, նախապէս ամփոփ կերպով Ներկայացնելով անոր կենսագրական գիծերը: Տոք. Եղուարդ Մելքոնեան Ռուս-Հայկական Համալսարանի դասախոս է, որ յատկապէս հրամիրուած էր Հայաստանեն: Ան երկար տարիներ ուսումնասիրելով

Միութեան արխիմները

պատրաստած է ընդարձակ աշխատասիրութիւն մը, որ լոյս տեսած է ՀՅ Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի Պատմութեան Ինստիտուտի հրատարակութեամբ, 2005 թուականին, Երեւան, «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Պատմութիւն» անունով, որուն մէկ օրինակ յարգելի բանախօսը նուիրեց ՀԲԸ-ի Գահիրէի գրադարանին:

Տոք. Մելքոնեան քանի մը գլխաւոր կետեր մէջբերելով՝ Ներկայացուց ՀԲԸ-ի միութեան իրագործումնե-

րու 100-ամեայ գործունեութիւնը:

Միութեան անցեալ եւ ներկայ գործունեութեան մասին Տոք. Մելքոնեանի սեղմ, բայց խորապէս ուսումնասիրուած եւ ուրոյն դիտանկիւններկայացուած բանախօսութիւնը հասնիսաւնեսը ողջունեց գոհունակ ծափերով: (Տոք. Մելքոնեանի խօսքը տպուած է ամբողջութեամբ յաջորդ Եշերով)

Այսուհետեւ բեմ հրամիրուեցան Առաջնորդ Սրբազն Յայրը, ՀԲԸ-ի Շրջանակային Յանձնաժողովի Առաջնորդ՝ Տիար Պերճ Թերզեան եւ Գահիրէի ՀԲԸ-ի միութեան վարչութեան Առաջնորդ՝ Օնսիկ Պղմբռտանեան՝ յանձնելու համար վեթերաններուն վկայականները: Ուրախալի եր որ տարեցներու հետ միասին կային երիտասարդ վկայեալներ ալ. այսպէս 24 հոգի որպէս քանամեայ, 18 հոգի քառասնամեայ, եւ 2 հոգի վաստունամեայ վեթերանի վկայական ստացան:



Տիար Պերճ Թերզեան վաստունամեայ անդամ՝ տիկին Հաքէ Եղզակցեակի կը յանձնէ վկայականը



Սրբազն Յայրը, կարգ մը վարչականներ եւ քառասնամեայ վեթերան անդամները

նալով ՀԲԸ-ի միութեան հայանպատ նպատակներուն եւ անոր գործելակերպի համոզիչ ծեւին՝ իր մէջ զգացած է նուիրումով աշխատանքի յարատեւ կանչը, միշտ օգտուելով երեց անդամներու փորձառութենէն: ՀԲԸ-ի միութեան վեթերան անդամի հանգրուանին հասածի՝ արժանի հպատութեամբ, Տոք. Ճիզմէնեան կոչ ըրաւ, որ աւելի շատ երիտասարդներ իրենց գիտակից, լուրջ եւ նպատակասլաց աշխատանքը նուիրաբերեն Միութեան, որպէսզի յաջորդներուն փոխանցուի նախորդնե-



Սրբազն Յայրը, կարգ մը վարչականներ եւ քսանամեայ վեթերան անդամները

թեան վեթերան անդամներուն տուշութեան, յանուն վեթերաններուն շնորհակալութիւն յայտնեց ՀԲԸ-ի Եզիատոսի Շրջանակային Յանձնաժողովի եւ Գահիրէի ՀԲԸ-ի Վարչութեան անդամ՝ Տոք. Վիգէն Ճիզմէնեան: Ան իր խօսքին մէջ յատկապէս նշեց, որ իրաքանչիւր վեթերան անդամ՝ ծանօթառ անդամ՝ ծանօթառ անդամներու տուշութեան, յանուն վեթերաններուն շնորհակալութիւն յայտնեց ՀԲԸ-ի Եզիատոսի Շրջանակային Յանձնաժողովի եւ Գահիրէի ՀԲԸ-ի Վարչութեան անդամ՝ Տոք. Ճիզմէնեան կոչ ըրաւ, որ աւելի շատ երիտասարդներ իրենց գիտակից, լուրջ եւ նպատակասլաց աշխատանքը նուիրաբերեն Միութեան, որպէսզի յաջորդներուն փոխանցուի նախորդնե-



րու գծած պանծալի ուղիին ծեռքբերումները:

Յայտագրի առաջին մասի աւարտին փոքր դադարէ մը ետք սկսաւ գեղարուեստական յայտագիրը ՀԲԸՍ-ի «Ծիածան» Մանկական երգչախումբին կատարմամբ: (Ելոյթին մասին կարող Յրանդ ՔԵշիշեանի յօրուածը)

100-ամեակի հանդիսութեան առթիւ պատրաստուած էր գեղեցիկ յայտագիր-գրքոյկ մը, որուն մէջ Ներկայացուած էին որպէս պատմական փաստաթուղթ, ՀԲԸՍիութեան առաջին ատենագրութիւնը՝ հիմնադիր անդամներու անուններով եւ իրենց ստորագրութիւններով: Ինչպէս նաեւ անոր հիմնական նպատակներու ու հիմնադրման օրեն սկսեալ ժրաշան և ախագահներու անունները: Օրուան վեթերաններուն անուանացանկը ըստ տարիներու, ինչպէս նաեւ 2006 թուականի ՀԲԸՍիութեան Շրջանակային Յանձնաժողովի եւ Գահիրէի ՀԲԸՍի վարչութեան կազմի անդամներուն անունները եւ Սաթենիկ Չագըր Հիմնադրամի տասնամեայ յատկացումներու հաշուեցուցակը ըստ

տարիներու:

Հանդիսութեան աւարտին, Տոքթ. Միմոնեան, բեմ հրաւիրեց Առաջնորդ Սրբազն Յայրը իր օրինութեան խօսքը ըսելու: Սրբազն Յայրը իր գնահատանքի խօսքին մէջ ակնարկելով ՀԲԸՍիութեան ծնունդին եւ հարիւրամեայ իր անցած ուղիին, յատկապէս նշեց, որ «գժուար է ստեղծել բայց առաւել դժուար է պահել եւ գոյատեւումը ապահովել». այդ գոյատեւման ճանապարհին իւրաքանչիւր անդամի բերած նպաստն ու ճիգը բարձր գնահատելով շնորհաւորեց Միութեան ղեկավարները, վերթերանները, անդամներն ու բոլոր օժանդակողները:

Այս յիշարժան երեկոն աւարտեցաւ Առաջնորդ Սրբազն Յօր օրինութեամբ ու պահապանիչով:

Սիլվա Ղազելեան

Հ Բ Ը ՄԻՈՒԹԵԱՆ «ԾԻԱԾԱՆ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԻՆ ԵԼՈՅԹԸ 100-ԱՄԵԱԿԻ ՅՈՐԵԼԵՏԱԿԱՆ ՇԱՆԴԻՍՈՒԹԵԱՆ Կիրակի 3 Դեկտեմբեր 2006

ՀԲԸՍիութեան յոթեւնական հանդիսութեան երկրորդ մասը բաղկացած էր երաժշտական բաժիններու մը, որ Ներկայացուեցաւ ՀԲԸՍիութեան «Ծիածան» մանկապատանեկան երգչախումբին կողմէ՝ խմբավարութեամբ Միհրան եւ Գոհար Ղազելեաններու:

Մանուկներն ու պատանիները ներկաները խանդավառեցին իրենց ուրախ զուարք կատարմամբ, եւ ոգեւորիչ մթնոլորտ մը ստեղծեցին հանդիսարահին մէջ: Անոնք կատարեցին ութ ստեղծագործութիւններ:

Երեքը մանկական խմբերուն՝ Տիգրան Մանուկյանի «Խուտուտը», Ալ. Մսակեանի «Կենդանիներու ժողովը» եւ Մելիք Մավիսարալեանի «Ժայտը», ապա երկու Կոմիտասեան երգեր՝ թէլէ, թէլէ եւ Գնա, Գնա: Կատարեցին նաեւ իտալացի երգահան Luigi Denza-ի Funiculi-funicula երգը (մենակատարութեամբ Ռուբեն Սահակյանի), ապա նաեւ երկու քայլերոց՝ Ծիածան երգչախումբի քայլերոց (երգահան՝ Յայկաշոտ Աղասեան) եւ Վերջանորութեան ՀԲԸՍ-ի գեղեցիկ քայլերոց որուն հեղինակն է Յարութիւն Միհրաննեան:

Բոլոր երգերը կատարուեցան դաշնամուրի նուագակցութեամբ տիկին նաև Արիկեանի:

Այս առիթին օգտուե-

լով հարկ կը գգանք դրուատական խօսք մը ըսել, Միհրան եւ Գոհար Ղազելեաններու մասին:

Անոնք 2003-ի Սեպտեմբերին ստանձնելով Գահիրէաբնակ հայ համայնքին երաժշտական գործունեութեան ղեկավարման պարտականութիւնը մէջ սիրով ու համբերութեամբ, նաեւ մէջ հմտութեամբ վարեցին այդ գործը մինչեւ այսօր, ծաւալելով բազմազան եւ բազմաբովանդակ գործունեութիւնն մը, որ շատ օգտակար եղաւ թէ զուտ երաժշտական – գեղարուեստական եւ թէ մանկավարժական – դաստիարակչական տեսակետներն:

Այս կապակցութեամբ կարելի է Ղազելեանները բաղդատել Աշուն եւ Ռոզ Պատմագրեաններու հետ, որոնք 1935-էն սկսեալ աւելի քան տասնամեակ մը, Եգիպտոսի մէջ (Գահիրէ եւ Աղեքսանդրիա) ծաւալեցին երաժշտական բազմաբեղուն գործունեութիւնն մը, որ նոր էջ մը բացաւ Եգիպտահայ Մշակոյթի պատմութեան մէջ:

Մրտանց շնորհակալ ենք Սո. Միհրան Ղազելեանին եւ իր ազնուափայլ տիկնոց Գոհարին, իրենց տարած բազմազան ու արժեքաւոր գործունեութեան համար:

Յրանդ ՔԵշիշեան





Հ Բ Ը ՄԻՈՒԹԵԱՆ

ՅՈՐԵԼԵՆԱԿԱՆ ՇԱՆԻՍՈՒԹԵԱՆ ԲԱՆԱԽՈՒ

ՏՈՔԹ. ԵՊՈՒԱՐԴ ՄԵԼԵՇՈՆԵԱՆԻ ԽՕՍՔ

Գերաշնորհ Սրբազն Յայր,
Յայաստանի Յանրապետութեան
մեծարգոյ Դեսպան,

Գահիրեհի Թեմական Ժողովի մեծարգոյ Վարչութեան եւ անդամներ,

ՀԲԸՄԻՈՒԹԵԱՆ Պատասխանա-
տուններ եւ անդամներ,

Տիկնայք եւ պարոնայք,

Յայ ժողովրդի Վերջին հարիւր
տարիների պատմութեանը ծանօթ
հայ թէ օտար ուրեմն մարդու համար
շատ ցանկալի կը լիներ Ներկայ լինել
այսօր, այստեղ՝ Գահիրեհու կազմա-
կերպուած այս հանդիսութեանը:
Ցանկալի, թթէ չասենք պատուաբեր,
քանզի հանդիսութիւնը նուիրուած է հայկական
հնագոյն, ամենախոշոր եւ հանրածանաչ բարե-
սիրական կազմակերպութեան՝ Յայկական Բա-
ռեգործական Ըստիանուր Միութեան
100-ամեակին: Ինձ համար, սակայն, այստեղ
գտնուելը ունի նաեւ յաւելեալ իմաստ: Վերջին
տարիներին ուսումնասիրելով Միութեան պատ-
մութիւնը, որի արդիւնքը եղան երկու մենագրու-
թիւններս, ես, այնուամենայնիւ, առաջին ան-
գամ հնարաւորութիւն ունեցայ լինել Միութեան
ծննդավայրում՝ Գահիրեհու, ոչ թէ լուսանկարնե-
րով, այլ անձամբ տեսնելու այս քաղաքը, ուր
ապրել էին նրա հիմնադիրները եւ ուր մշակուել
եւ կեասքի էին կոչուել Բարեգործականի առա-
ջին ծրագրերը: Այս առջիւ իմ շնորհակալութիւ-
նն եմ յայտնում ՀԲԸՄԻՈՒԹԵԱՆ Գահիրեհի Վար-
չութեանը այս հանդիսութեանը ինձ հրաւիրելու
համար:

Բարեգործականի պատմութեանը քիչ թէ
շատ ծանօթ մեկը կը համաձայնուի ինձ հետ, որ
30 րոպեների ընթացքում ոչ թէ դժուար, այլ
պարզապես անհնար է նոյնիսկ ընդհանուր գծե-
րով անդրադառնալ նրա պատմութեանը, նրա
իրագործումներին Յայստանում եւ սփիւռքում,
անցած 100 տարիների ընթացքում: Ուստի այս-
օր ես կը փորձեմ ձեր ուշադրութիւնը հրաւիրել
յատկապես Բարեգործականի, որպես կազմա-
կերպութեան, նպատակների եւ որոշ հիմնարար
սկզբունքների վրա: Նպատակներ եւ սկզբունք-
ներ, որոնք մշակեցին նրա հիմնադիրները եւ
որոնք կանխորոշեցին նրա այդապի արդիւնա-



Տոքթ. Եղրևարդ Մելեշոնեան
ելոյթի պահուն

ւ գործունեութիւնը ժամանակի եւ
տարածութեան մէջ:

Մարդկութեան պատմութիւնը,
ինչպէս յայտնի է, զարգանում է ոչ
տարերայնօրէն, այս ունի իր ներ-
քին տրամաբանութիւնն ու որոշա-
կի օրինաչափութիւնները: Սակայն
յայտնի է նաեւ, թէ որքան կարեւոր
եւ որոշիչ է լինում առանձին ան-
հատների դերը, որոնք կարող են
եապէս ազդել պատմական դէպքե-
րի ընթացքի եւ ճեւի վրայ: Նման
անհատների հետ մենք հանդիպում
ենք նաեւ հայ ժողովրդի պատմու-
թեան մէջ: Նրանց շարքին է պատ-
կանում եւ Պողոս Նուպարը՝ ՀԲԸ-
ՄԻՈՒԹԵԱՆ հիմնադիրը: Բայց ոչ
միայն նա: Կա մի հանգամանք, որը ՀԲԸՄԻՈՒ-
ԹԵԱՆ հիմնադրումը դարձնում է շատ հազուա-
դէպ մի երեւոյթ հայ իրականութեան մէջ: Դա
այս է, որ թէ՝ ապագայ Միութեան ծրագիրը մշա-
կելիս, թէ՝ նրա հիմնադրման պահին եւ թէ՝ գոր-
ծունեութեան յետագայ մի շարք տարիների ըն-
թացքում Պողոս Նուպարի կողքին էին մեզ բոլո-
րիս յայտնի մարդիկ՝ Եագուակ Արթինը, Երուանդ
Աղաթօնը, Մկրտիչ Անդրանիկեանը, Մկրտիչ
Մարկոսոֆը, Գրիգոր Եղիայանը, Կարապետ
Շերիտճեանը, Նազարեթ Տաղաւարեանը, Առա-
քել Նուպարը եւ Յովհաննես Յակոբեանը:

Մարդիկ, որոնք, ինչպէս եւ Պողոս Նուպարը,
ճեւք էին բերել բարձրակարգ կրթութիւն եւրո-
պական համալսարաններում եւ որոնք մինչ այդ
արդեն իսկ յայտնի էին որպէս հմուտ մասնա-
գետներ՝, դիւանագետ, դրամավար, գիւղա-
տնտես, պետական ծառայող, պատմաբան եւ-
այլն: Վերջապէս, մարդիկ, որոնք օժտուած էին
բարյական բարձր յատկանիշներով եւ վայե-
լում էին շրջապատի՝ հայ թէ օտար, յարգանքն
ու հեղինակութիւնը: Եզակիութիւնը, սակայն,
նրանում է, որ այս ցայտուն անհատականու-
թիւնները համախմբուեցին եւ միասնաբար հիմ-
նեցին ազգային, հայկական կազմակերպու-
թիւն: Ես ընդգծում եմ այս հանգամանքը, քանզի
ինչպէս յայտնի է, նման անհատականութիւննե-
րը ընդհանրապէս խուսափում են կոլեկտիւ գոր-
ծունեութիւնից, երբ անհատականը պէտք է լի-
նում ծառայեցնել ինչ-ինչ ընդհանուր գաղափա-
րի կամ նպատակի:



Այս, որ Բարեգործականի պարագայում անհատականութիւնները համախմբուեցին եւ համագործակցեցին, կարելի է բացատրել տարբեր կերպ: Ըստ իս, հիմնական պատճառն այս է, որ Բարեգործականի հիմնադիրները, իսկ ոմանց դեպքում նաեւ նրանց նախնիները, ապրել եւ աշխատել են հենց իսկ Գահիրեւում, այլ ոչ թէ հայաշատ որեւէ այլ քաղաքում, ուր նոյնպէս կարելի էր գտնել՝ թուով աւելի կամ պակաս, բայց գրեթե նոյն յատկանիշներով օժտուած մարդկանց:

Եգիպտոսը եւ Գահիրեն առանձնայատուկ տեղ ու կարեւորութիւն ունեն հայ գաղթաշխարհի պատմութեան մեջ: Այստեղ յատկապէս պետք է նշել այս յայտնի իրողութիւնը, որ սկսած XIX դ. սկզբից՝ Մուհամետ Ալիի իշխանութեան գալու ժամանակից, Եգիպտահայերը աստիճանաբար դարձան Եգիպտական հասարակութեան ընտանի, քաղկացուցիչ մի մասը: Իշխանութիւնների, ինչպէս այսօր կ'ասէին, «տողերանտ», եթէ չասենք՝ բարեցակամ քաղաքականութիւնը տեղի հայ ընակչութեան հանդեպ, հնարաւորութիւն տուեց նրանց առաւելագոյնս դրսեւորել իրենց մասնագիտական կարողութիւնները ամենատարբեր ասպարեզներում: Եւ ամենակարեւորը, ի տարբերութիւն այլ երկրների, այստեղ՝ Եգիպտոսում, հայերին սկսեցին վստահել ամենատարբեր պետական պաշտօններ, ընդհուա մինչեւ վարչապետի պաշտօնը: Խօսքը, անշուշտ, Պողոս Նուպարի հօր՝ Նուպար փաշայի մասին է:

Տասնամեակների ընթացքում հայերի այդպիսի կարգավիճակը, տարբեր մակարդակներով եւ տարբեր ոլորտներում նրանց անմիջական մասնակցութիւնը երկրի դեկավարման գործին, այս ամենի շնորհիւ Եգիպտահայերի, նախ եւ առաջ, նրանց վերնախաւի մեջ, ձեւաւրուեց մի նոր որակ՝ պետական մտածելակերպ: Ոչ թէ ազգային փոքրմասնութիւններին յատուկ նեղ, համայնքային, այլ կրկնեմ, որքան ել դա բարձր չինչի, պետական մտածելակերպ եւ իրատեսական մօտեցում հենց իսկ հայ իրականութեան տարբեր հարցերի վերաբերեալ: Որպէս օրինակ յիշենք Նուպար փաշային, որը 1878 թ. Փարիզում, իր ծառայութիւնները՝ «Դատարանական բարենորոգումների ծրագիրը», առաջարկեց Պեղլին ուղեւորուող հայ պատուիրակներին: «Ազգը չի ճանչնար Ձեզ իրեն ներկայացուցիչ եւ մենք ենք անոր պատուիրակները Պեղլինի Վեհաժողովին» – այսպիսին էր պատասխանը, իսկ թէ ինչպիսին եղան հայ պատուիրակների «նուաճումները», բոլորս գիտենք:

Նոյն պետական մտածելակերպը յատուկ էր Բարեգործականի հիմնադիրներին, առաջին հերթին, ի հարկ է, Պողոս Նուպարին եւ Եագուա Արթինին, Եգիպտահայ վերնախաւի յայտնի ներկայացուցիչներին, եւ դրա ամենաակնառու ապացոյցն էր Յայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան հիմնումը:

Այս կապակցութեամբ հարց տանք՝ արդեօ՞ք ՀՔԸ Միութեան գործունեութիւնը կարելի է բնորոշել որպէս «բարեգործութիւն»: Պատասխանը կը լինի «այո», եթէ դրա տակ հասկանաք չունեւորներին, կարիքաւորներին օգնութիւն կամ օժանդակութիւն ցոյց տալը: Պատասխանը կը լինի «ոչ», եթէ ուշադրութեամբ վերլուծենք ՀՔԸ Միութեան նպատակներն ու ծրագրերը: Յայրենաբնակ հայ ժողովրդի տնտեսական եւ սոցիալական վիճակի բարեւատում, դպրոցաշինութիւն, հայ մարդու բարոյական նոր կերպարի կերտում՝ ահա, այսպիսի խնդիրներ են դրել իրենց առջեւ Միութեան հիմնադիրները: Կարո՞ղ ենք այս ամենը դիտել որպէս «բարեգործութիւն»: Կարծում եմ՝ «ոչ», որովհետեւ սա ոչ այլ ինչ է, եթէ ոչ Յայրենիքի, հայրենաբնակ ժողովրդի համակողմանի զարգացում: Կրկնեմ, ոչ թէ առանձին անհատների եւ նոյնիսկ ոչ թէ առանձին քաղաքի կամ գիւղի, այլ հենց իսկ հայրենաբնակ ողջ ժողովրդի համընդհանուր զարգացում: Կարծում եմ, կը համաձայնուեք, որ նման հեռահար նպատակներ հետապնդում են պետութիւններն ու կառավարութիւնները, բայց ոչ բարեսիրական կազմակերպութիւնները: Ահա այստեղ է, որ ի յայտ է գալիս ՀՔԸ Միութեան հիմնադիրների պետական մտածելակերպը:

«Եգիպտական գործոն»-ից զատ, նշեմ եւս մեկը: Ծնորհիւ եւրոպական համալսարաններում ուսանելու, զարգացման աւելի բարձր աստիճանի վրայ կանգնած ժողովուրդների պատմութեան ու մշակոյթի իմացութեան, Միութեան հիմնադիրների մեջ ձեւաւրուել են առաւել իրատեսական պատկերացումներ ինչպէս հայ ժողովրդի զարգացման հնարաւոր ուղիների, այսպէս ել որանց անհրաժեշտ միջոցների վերաբերեալ: Ազգի զարգացման վերաբերեալ նման, այսպէս ասած, համակարգային մօտեցումը նոյնպէս վկայում էր որակապէս նոր մտածելակերպի մասին:

Խիստ կարեւոր է նաեւ վերյիշել, թէ երբ, ինչ ժամանակներում ինչեցուեցին նման նպատակները: Ճնշեցուեցին XX դ. սկզբին, երբ հայ քաղաքական ուժերը մրցման մեջ են մտել միմեալ հետ՝ իրենց ազդեցութեան ոլորտները ընդլայնելու նպատակին տրամադրելով մարդկային եւ նիւթական ողջ ուժերը: Այս ընդհանուր,



ծայր աստիճան քաղաքականացուած-կուսակցականացուած մթնոլորտում է, որ Միութիւնը խօսեց հայ մարդու կարիքների ու հոգսերի, նրա գոյակերպի մասին, քաջ գիտակցելով, որ այդ-չափ բաղձալի անկախութիւնը կարող է դառնալ իրականութիւն, եթե հայը շարունակի ապրել իր հայրենիքում, այլ ոչ թե արտագաղթի տարբեր երկրներ, եթե հայ մարդ՝ իր հիմնականի մեջ գիտակցին եւ արհեստաւորը, նախօրօք պատրաստ լինի անկախ գոյութեան: Պատրաստ լինի տնտեսական, կրթական, բարոյական եւ այլ առումներով:

Այս առիթով ցանկանում եմ յիշեցնել, որ դեռեւ 1913 թ., երբ անսախադեա մեծ չափերի եր հասել հայերի արտագաղթը Կիլիկիայից եւ Վրեւմտեան Հայաստանից, Միութեան Կեդրոնական Վարչական Ժողովը հրապարակեց յատուկ շրջաբերական, որը վերևագրուած էր այսպէս՝ «Արտագաղթի դեմ»: Շրջաբերականում մասնաւորապէս ասուում էր. «Պետք է մեր տառապակոծ եւ յուսակտուր հայրենակիցները համոզել թէ՝ վայրկեանը երբեք այս աստիճանի բախտորոշ չէ եղած, եւ հայուն պարտականութիւնը երբեք այնքան մեծ՝ հայրենիքի հողին կառչելու, նոյնիսկ յուսահատօրեն»: Դրան հետեւցին մի շարք գործնական քայլեր՝ արտագաղթը կասեցնելու նպատակով, նոյնիսկ նախատեսուած էր կազմակերպել հայերի ներգաղթ Վրեւելեան Երոպայից: Նշեմ նաեւ, որ իր բովանդակութեամբ շրջաբերականը այս աստիճան այժմեական է, որ անսշան խմբագրումից յետոյ, ցաւօք, կարող է հրապարակուել եւ այսօր, որպէս հասցեատեր ուսեւալով վերստին հայրենաբնակ հայ ժողովուրդը:

Ես կարեւորեցի Միութեան հիմնադիրների՝ եգիպտահայ վերևախաւին պատկանելու հանգամանքը: Բայց ահա թէ ինչն է յատկանշական: Երբ յայտնի դարձաւ Միութեան հիմնադրման մասին, կարճ ժամանակում նրա անդամներ եւ աշակիցներ եղան մեծ թուով ամենատարբեր ընկերային ու տնտեսական կարգավիճակի տեր հայեր, նախ գաղթաշխարհում, ապա նաեւ բուլ հայրենիքում: Դա վկայութիւնն էր այն բանի, որ նման նպատակներ հետապնդող Միութեան ստեղծումը ժամանակի հրամայականն էր, որ նրա հիմնադիրների ճակատագիրն էր յայտնուել ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին, այդ հրամայականը հրականութիւն դարձնելու համար:

Միութեան հիմնադիրներին ակնյայտ էր, որ հոչակած նպատակների իրագործումը անկարելի էր ին, հայ իրականութեան համար աւանդական դարձած միջոցներով: Եւ նրանք առաջին օրից Միութեան գործունեութիւնը կառուցե-

ցին նոր սկզբունքների եւ մօտեցումների վրայ:

Այստեղ նշեմ դրանցից մի քանիսը միայն, առաջնորդուելով last not least ասացուածքով:

«Միութիւնը որեւէ քաղաքական հանգամանք չունի»: Այս հիմնարար սկզբունքին Միութիւնը հաւատարիմ մնաց իր ողջ պատմութեան ընթացքում, անտեսելով տարբեր տեսակի գայթակղութիւններն ու սպառնալիքները: Դրա հետ մեկտեղ, Միութիւնը ի հակառակ ներազգային քաղաքական առճակատման, այլ ընտրանքային գործելակերպ որդեգրեց հայ ինքնութեան խորհրդանիշը հանդիսացող՝ եկեղեցու հարցում: Յայ առաքելական, կաթոլիկ եւ աւետարանական եկեղեցիների փոխադարձ անհանդուրժողականութիւնը /իր ամենածայրահեղ դրսեւրումներով/ եւս մեկ լուրջ խոչընդոտ էր ազգային հաւաքական գործունեութեան համար: Այլադաւան հայերի հանդեպ խորականութիւնը մերժելու, նրանց բոլորին, նախ եւ առաջ՝ որպէս հայ ազգի զաւակներ ճանաչելու սկզբունքի առաջին եւ խորհրդանշանական դրսեւրումն էր այն, որ Միութեան, այսպէս ասեմ՝ N 2 հիմնադիրը՝ Եպուակ Արթինը Գահիրի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդն էր: Յետագայ տարիներին Միութիւնը ոչ միայն սերտորէն համագործակցեց հայ աւետարանական եւ կաթոլիկ եկեղեցիների հետ, այլեւ մեծապէս նպաստեց որակապէս նոր փոխյարաբերութիւնների հաստատմանը երեք յարանուանութիւնների միջեւ: Եւ այսօր, երբ այդ համագործակցութիւնը բնորոշ է հայ իրականութեանը՝ Հայաստանում եւ սփիւռքում, արդար կը լինի յիշել դրանում Միութեան մեծ եւ կարեւոր դերը:

Այժմ կը ցանկանայի անդրադառնալ դրամի հարցին, խօսքը, անշուշտ ընդհանրապէս դրամի, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետութիւնում այսօր շրջանառուող դրամի մասին է:

Պատմութիւնից գիտենք, թէ որքան շատ ամենաազնի գաղափարներ, ամենափայլուն ծրագրեր ու նախագծեր չեն իրագործուել դրամի, ֆինանսական միջոցների բացակայութեան պատճառով: Գիտենք նաեւ, թէ որքան դժուար են մարդիկ դրամ տրամադրում նոյն այդ ծրագրերի իրականացմանը, եթե շահոյթը հաւանական է, բայց ոչ երաշխաւորուած, այն էլ կարճ ժամկետում: Սակայն, համոզուած եմ՝ կը համաձայնէք, որ ամենաժուարը՝ դա դրամ հայթայթելն է մի գործի, ծրագրի համար, որը չի նախատեսում եւ ոչ մի շահոյթ: Քանի-քանի հայկական բարեսիրական կազմակերպութիւններ շատ կարճ կեանք ունեցան դրամական միջոցների բացակայութեան պստճառով: Եւ եթե մենք խօսում ենք Միութեան հիմնադիրների պետական



մտածելակերպի մասին, ապա սպասելի է, որ նրանք պետք է գտնեին այդ հարցի լուծումը:

Այսինքն՝ ինչպէս եւ որտեղից հայթայթել անհրաժեշտ միջոցները եւ ինչպէս, ի՞նչ եղանակով ծախսել դրանք: Այսօր այդ լուծումները հանրայայտ են, սակայն այլ էր պատկերը XX-րդ դ. սկզբին: Միութեան առաջին իսկ՝ 1906 թ. կանոնագրքում կարդում ենք. «Ըսկերութեան դրամագլուխը անձեռնմխելի է: Այս պայմանը հիմնական է»: Այս սկզբունքը, որ սովորական երեւյթ էր երոպական երկրներում, լրիւ անծանօթ էր հայ կազմակերպութիւններին, եւ Միութիւնը առաջինն էր, որ կիրարկեց այս: Դա դիւրին չէր: Շատ-շատերը՝ անհատներ եւ կազմակերպութիւններ, Միութեան գոյութեան առաջին իսկ տարիներից կոչ էին անում եւ նոյնիսկ պահանջում, որ ևա հրաժարուի այդ սկզբունքից ու եղած «պատրաստի դրամը» յատկացնի այս կամ այն կարիքներին:

Համաձայնութենք՝ այդ կարիքները իսկապէս բազմաթիւ էին: Հարց տանք, սակայն, հնարաւո՞ր էր արդեօք Միութեան տրամադրութեան տակ եղած նոյնիսկ ողջ դրամով բաւարարել դրանք: Ցաւօք՝ «ոչ», իսկ արդիւնքը կը լինէր այս, որ դրանով իսկ Միութիւնը ստիպուած կը լինէր դադարեցնել իր գոյութիւնը ընդհանրապէս: Մինչդեռ, Միութեան հիմնադիրները, ստեղծելով գլխաւոր հիմնադրամ եւ դարձնելով այս անձեռնմխելի, ոչ միայն ձգտում էին ապահովել կազմակերպութեան մշտական, յարատել գործունեութիւնը, այլեւ նոյն այդ դրամագլխի մշտական աճի շնորհիւ անյապաղ ու առաւել շօշափելի օգնութիւն ցոյց տալ կարիքաւորներին եւ աղետեալներին: Պատմութեան յետագայ ընթացքը ցոյց տուեց, թէ որքան ճիշտ էր եւ արդիւնաւետ ինդրի լուծման նման եղանակը:

Իսկ ինչպէս պետք է ապահովուէր դրամական միջոցների մշտական ներհոսքը, կամ, այլ կերպ ասած, ինչպէս շահել ժողովրդի, յատկապէս հայ գործարարների վստահութիւնը: Այս հարցի պատասխանը յայտնի դարձաւ 1910 թ. Յունուարի 1-ին, երբ Միութեան Կերպունական Վարչական ժողովի անդամները ստորագրեցին «Ուխտագիրը»: Այսօր մոռացուած այս փաստաթթում նրանք երդուում էին «կետ առ կետ եւ կատարեալ խղճմտութեամբ գործադրել կտակարարներուն եւ նուիրատուներուն կամքն ու բացայաց տրամադրութիւնները»:

Առանց չափազանցութեան կարելի է ասել, որ այս յայտարարութիւնը անսախադեալ երեւյթ էր հայ իրականութեան մէջ: Առաջին անգամ էր, որ այսպիսի յայտնի եւ հեղինակաւոր մարդիկ, որպիսիք էին Պողոս Նուպարի գլխաւորութեամբ:

Գուագրի Արթինը, Տիգրան Զելեկեանը եւ այլք, հրապարակաւ երդուում էին ողջ հայութեանը, ամեն մի հայի՝ անշեղօրէն գործադրել նուիրատուների ու կտակարարների ցանկութիւնը:

Իսկ դրանում ունէ հայ կարող էր համոզուել, ծանօթանալով Միութեան տարեգրքերին, ուր նրա գործունեութիւնը, այդ թուու դրամական բոլոր գործառնութիւնները, ներկայացուած էին ամենայն մասնամասնութեամբ: Դա մարմատուրում էր Պողոս Նուպարի իր այժմեականութիւնը չկորցրած այն դրոյթի, «որ Միութեան տունը ապակիէ տուն մըն է, ուր ոչինչ պետք է ծածուկ

մնայ»:

Գործունեութեան նման եղանակը, որը մինչ այդ, հերթական անգամ կրկնեմ՝ անծանօթ էր հայ իրականութեանը, մեծապէս պայմանաւորեց Միութեան հեղինակութիւնը հայ ժողովրդի մէջ եւ հնարաւոր դարձրեց նրա տարատեսակ ծրագրերի հրագործումը յետագայ տասնամեակների ընթացքում:

Այս մի քանի օրինակներն իսկ վկայում են, որ Միութեան հիմնադիրները հայ իրականութեան մէջ հանդէս եկան որպէս իսկական ռահվիրաներ, թէ՛ որդեգրած ծրագրերի բովանդակութեան եւ թէ՛ կազմակերպական որակապէս նոր սկզբունքների կիրառման առումով: Եւ դրա շնորհիւ է, որ ՀԲԸՄիութիւնը կայացաւ եւ գործեց այդչափ արդիւնաւետ:

Աւելին, այսօր մենք վստահաբար կարող ենք ասել, որ Յայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան պատմութիւնը, ըստ եղութեան, հայ ժողովրդի XX-րդ դարի պատմութիւնն է. մինչեւ Առաջին Աշխարհամարտը ևա գործեց Արեւմտեան Յայաստանում եւ Կիլիկիայում, 1915-ից մինչեւ 1930-ական թթ. կեսերը տարբեր երկրներում պահեց որբանցուեր եւ գաղթատուներ, նոյն այդ տարիներին՝ 1923-1937 թթ., գործեց Խորհրդային Յայաստանում, Սփիւրքի գոյառման պահից եւ էթ միշտ ձգտեց «պահպանել եւ տարածել հայ լեզուն, ինքնութիւնը եւ ժամանցութիւնը՝ կրթական, մշակութային եւ բարեսիրական ծրագրերով», վերջապէս, Յայաստանի Երրորդ Յանրապետութեան ստեղծումից յետոյ վերսկսեց իր հայրենապաստ ծրագրերը Յայրենիքում:

Եւ այդ պատմութիւնը սկիզբ առաւ այստեղ՝ Գահիրեում, շնորհիւ «հրաշալի տասնեակի», իրապէս հայրենասէր մարդկանց՝ Պողոս Նուպարի գլխաւորութեամբ:

Ետեւենք, փորձենք հետեւել նրանց օրինակին:



ԳԱՇԻՐԵՒ ՆՈՐ ՇՈԳԵՒՈՐ ՇՈՎԻՒ ԱՐԺ. S. ՆՉԱՆ ՔԱՇԱՆԱՅ ՅՈՎՇԱՆՆԻՍԵԱՆ



Ն. Ա. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Յայոց Կաթողիկոսի բարձր տևականութեամբ Գահիրեի նոր հոգեւոր հովիւ նշանակուած է Արժ. S. Նչան քիւյ. Յովիաննիսեան:

Նշենք թէ նախկին հովիւ Տենոն քիւյ. Բարսեղեանի ծառայութեան շրջանը աւարտած էր եւ ան 29 Նոյեմբերին վերադարձած էր Ս. Էջմիածին:

«Տեղեկատու»-ն բարի Գալուստ եւ բեղմնաւոր ծառայութիւն կը մաղթէ նորանշանակ հոգեւոր հովիւին:

«Տ.»

Արժանապատիւ Տ. Նչան քահանայ Յովիաննիսեան ծնած է Երեւան, 1977 Յուլիս 5-ին:

Նախնական կրթութիւնը ստացած է Երեւանի Դանիել Վարուժանի անուան թիւ 89 վարժարանին մէջ:

1994-ին ընդունուած է Սեւանի «Վազգենեան Դպրանց», ուր եւ կը ստանայ դպրութեան եւ սարկաւագութեան աստիճանները:

2000 թուականին ուսումը շարունակած է Էջմիածնի Գեղգետան Յոգեւոր ճեմարանին մէջ զոր աւարտելէն ետք ծառայութեան կոչուած՝ Գուգարաց Թեմէն ներս, որպէս Քրիստոնէական դաստիարակութեան կեղոնի վարիչ-տնօրին:

2001 թուականին Գարեգին Բ. Յայրապետի բարձր տևականով ան ետ կը կանչուի Մայր Աթոռ Ս. Էջմիածին եւ կարծ ժամանակով կը վարէ Մայր Աթոռի վաշչակազմակերպական գործերու եւ թանգարաններու կառավարիչի օգնականի պաշտօնը: Այս ընթացքին կը պաշտպանէ «3-5-րդ դարերու Եկեղեցւոյ Յայրերու Վահճանաբանական Յայեացըները» թեմայով աւարտաճառը:

2002 թուականի Սեպտեմբեր 1-ին քահանայ կը ձեռնադրուի Ս. Էջմիածնի Մայր Տաճարին մէջ՝ ձեռամբ Արմավիրի Թեմի Առաջնորդ Տ. Սիոն Եպս. Աղամեանի:

Նոյն թուականին ծառայութեան կը կոչուի Յայոց Ազգային Բանակ ուր երկու տարի կը ծառայէ Գիւմրի քաղաքին մէջ, որպէս զօրամասի հոգեւոր խորհրդական, այդ շոշանին վարելով նաեւ Շիրակի Թեմի Յոգեւոր Ընծայարանի փոխ-տեսուչի պաշտօնը:

2004 թուականին ժամանակաւորապէս կը նշանակուի Շիրակի Թեմի Ամասիա շրջանի նախկին ատրպեճանաբնակ տարածքներու 19 գիւղերու Յոգեւոր Յովիւ:

2006 թուականի Նոյեմբեր 20-ին, Վեհափառ Յայրապետի բարձր տևականութեամբ, ծառայութեան կը կոչուի Եգիպտոսի Թեմ՝ որպէս Գահիրեի Յոգեւոր Յովիւ:



ՅԵՏ ՄԱՇՈՒ... ԵՐԳԻԾԱՆԿԱՐ

Մարդ արարածի կեանքին ընթացքին կը պատահիս սովորական կամ անսովոր, երբեմն նոյնիսկ աննշան կարծուող դեպքեր, որոնք կը տպաւորեն զայն եւ կ'երթան արձանագրուելու իր ուղեղին մեջ, յայտնուելու համար միայն այն ժամանակ, երբ անոր հետ կապուած առիթ մը ներկայանայ ու ենթակային աչքին առշեւ պարզուի այդ պատահարը, դեմքին վրայ յառաջացնելով ժայտ մը կամ մշուշելով աչքերը:

Նոյնը կը պատահի նաեւ երբ ենթակային համար սիրելի ու կարեւոր անձնաւորութիւն մը իր արտայայտած խօսքերով կը յուզէ անոր ներաշխարհը կամ կը վիրաւորէ արժանապատուութիւնը:

Ազիթը՝ որ յիշողութեանս կապը քակեց ու զիս ետ տանելով 45 եւ 30 տարիներ յուզեց ներաշխարհ, «Արեւ» օրաթերթին մեջ լոյս տեսած այն յայտարարութիւնն էր, որ կը տեղեկացնէր, թէ Գահիրէի Կառավարիչին Նոյեմբեր 2006-ի թիւ 2669 հրամանագրով, որոշում առնուած է Քելիոպուլոյ Նուրգիա շրջանին մեջ փողոց մը կոչել, Եգիպտոսի լրագրութեան պատմութեան մեջ քաղաքական կեանքը պատկերող Երգիծանկարչութեան հիմնադիր՝ Ալեքսանտր Սարուխանի անունով:

1961 թուականն էր:

Վայրը՝ Հալեպի ՀԲԸՄիութեան Լազար Նաճարեան – Գալուստ Կիլպէնկեան վարժարանի շրջակը, ուր կը պաշտօնավարէի այդ շրջանին:

Այդ օրերուն Ալեքսանտր Սարուխան Հալեպ կը գտնուեր հրաւերովը ՀԲԸՄ-ի Հայ Երիտասարդաց Ընկերակցութեան, որուն վարչութեան մաս կը կազմէի նաեւ ես: Սարուխան մի քանի վարչականներով կ'այցելէր վարժարան: Սօստեցայ: Չիս ներկայացուցին որպէս ապագայ Եգիպտահայ: Բարեւելու համար Երկնցուցած ծեռքս պահեց, վերէն – վար սուր նայուածքով մը զննեց զիս, ապա՝ տաք ժայտով մը յարեց: «Ուրեմն դուն ես մեր Նորային Նշանածը» եւ հարցումներու տարափ մը տեղացուց այնպիսի սիրալիրութեամբ ու պարզութեամբ, մէջընդմէջ շուրջիններուն հետ ալ խօսելով, որ կարծէս կարճ ժամանակով իրարմէ բաժնուած մտերիմներ ըլլայինք: Կը պատասխանէի շիկնած ու միեւնոյն ժամանակ շոյուած նման անձնաւորութեան մը ինծի հանդեացուցարերած հետաքրքրութենեն:

Յաջորդող քանի մը օրերուն Սարուխանի հետ ՀԵԸ-ի վարչութեան անդամներուս ունեցած ոչ պաշտօնական հանդիպումները ի յայտ բերին Սարուխանի մեծութիւնը նաեւ որպէս մարդ: Այնքան ընկերային էր Սարուխան, պարզ եւ համեստ, հա-

րուստ իր գիտելիքներով այնքան որ իր հետ կանգ կ'առներ ժամանակը: Եգիպտոսի, Եգիպտահայ կեանքին, արուեստին, մշակոյթին եւ այլ հարցերու մասին մեր ունեցած հետաքրքրութիւնը ան կը յագեցներ համեմելով իր խօսքերը իրեն յատուկ այնպիսի հիմքորով, որ կարծէս կ'երգիծանկարէր խօսքով, նաեւ... անեքթուով: Վստահ եմ, եթէ Սարուխան Գահիրէի մեջ ողբացեալ Յամբարծում Գարայեանի ներկայութեան պատմեր այդ անեքթուունը, պիտի ըստ թէ զանոնք Գարայեանին իմացած է...: Յիմա աչքիս առշեւ է գեղադեմ ու լուսաւոր դեմքը Գարայեանին, որ կ'ըստն թէ աւելի եւս կը պայծառանար կատակին յառաջացուցած ժայտեն:

1976 թուականի 20 Դեկտեմբերի այդ առաւոտը «Արեւ»-ի խմբագրատան մեջ սեղանիս վրայ էր նամակ մը, զոր պէտք էր գրաշալներուն համար ընթեռնելի գիրով ընդորինակէի, որպէսզի հրատարակուեր:

Նամակը կը կրէր 19-12-1976 թուականը: Ուղղուած էր Հայ Ազգային Յիմնադրամի Կոկանեան Սրահի տիկիններուն: Ստորագրուած էր Ալեքսանտր Սարուխանի կողմէ: Բովանդակութիւնը՝ պարզութեան եւ համեստութեան մեկ այլ դրսեւորումը Սարուխանի:

Գիտէնքը որ Սարուխան անհանգիստ էր: Նամակը կը բացայատէր թէ նոյնիսկ այդ մահամերձ վիճակին, անոր ուշըն ու միտքը իր սիրած Միութեան հետ էր:

Նոյնիսկ իր կեանքին վերջին օրերուն ան չէր զլացած իր քաշալերական ու գնահատական խօսքերը եթէ ոչ բերանացի, գէթ գրաւոր հասցեն իր ատենապետած Միութեան, ՀՎՀ Կոկանեան Սրահի «Ազնիւ եւ փափկասուն տիկիններուն», որուց պատրաստած «Աւանդական Պազար»-ին բացման չկարենալ գտնուիլը չափազանց ցաւ կը պատճռէր իրեն:

Այդպէս էր Սարուխան: Պարզ եւ համեստ: Միշտ պատրաստ շնորհաւորելու, շնորհակալութիւն յայտնելու եւ գնահատելու նոյնիսկ ամենաչնչին աշխատանքը որ կը տարուէր ի շահ հայկական միութիւններուն:

Մեր հաւաքականութեան տարեցին ու Երիտասարդին, ինչպէս նաեւ Եգիպտոս այցելող մտաւրականներուն կողմէ փնտուած անձնաւորութիւնն էր ան:

Նամակին գրութենեն 12 օր անց, Յունուար 1, 1977-ին կը մահանար Ալեքսանտր Սարուխան:



Գրասեղանիս թղթակալին մեջ մնացած այդ նամակը, գուցէ իր վերջին գրութիւնը, մասունքի նման պահած էի: Իր մահութեան երեսուն տարի անց, դարձեալ գրասեղանիս վրայ է ան ու ինձի կը յիշեցնէ Եգիպտահայ կեանքի Սարուխանեան շրջանի անցած ու գացած օրերու Եղելութիւններ, հանդիպումներ, խօսքեր, գրութիւններ, պատառիկներ կարճ, սակայն տարբեր համ ու հոտ ունեցող շրջաննե մը, որ կը պարուրէ հոգիս յուզումով:

Սարուխանի թաղումն էր: Հոծ ժողովուրդ մը ներկայ էր իր վերջին հրաժեշտը տալու մեծ արուեստագետին: Հաւաքուած էինք գերեզմանին շուրջ: Մեռելաթաղերը կը փորձէին դագաղը իշեցնել փոսին մեջ, սակայն անօգուտ: Կարծես Սարուխան կը մերժեր թաղուիլ: Փոսը կարճ էր թէ խոր չէր, չեմ գիտեր: Երկար փորձեր ետք որոշեցին վերցնել դագաղին կափարիչը, դիւրացնելու դագաղին տեղադրումը:

Կանգնած էի դագաղին գլխուն կողմը չորրորդ

կամ հինգերորդ շարքի վրայ: Վարժուած չէի մահացած մարդ տեսնելու: Գլուխս ետեւ դարձուցի չտեսնելու համար դեմքը: Երբ կրկին դարձայ, բաց դագաղը շեղակի, գլուխս դեպի վար փոսին մեջ իշեցնելու վրայ էին: Ու աչքիս աշշեւ պարզուեցաւ դագաղին մեջ հանգչած անգլուխ եւ անիրան մարմին մը եւ, կօշիկներ...: Այս, քիթերնին վեր տնկած սրածայր կօշիկներ, որոնք համեմատած սրուսքներուն երկար էին, շատ երկար, սեւ ու փայլուն: Անոնց աշ եւ ծախ թեքուած սուր ծայրերը կարծես արծիւի թեւեր ըլլային պատրաստ ճախրելու դեպի եթեր՝ դեպի անմահութիւն:

Ի զուր փորձեցի պարզուած տեսարանին առթած դառն ժպիտը դեմքիս վրայ թաքցնել:

Սարուխան ակամայ, իր անշունչ կիսամարմնով ու սրածայր սեւ փայլուն կօշիկներով գծած էր իր յետ մահու... երգիծանկարը:

Արաքսի Տեօվլիթեան

ՍԱՐՈՒԽԱՆԻ ԿԵԱՆՔԸ ՏՈՂԵՐՈՒՄ ՄԵԶ

Ալեքսանտր Սարուխան ծնած է 1898-ի Յոկտեմբերի 1-ին Արտանուշի մեջ, Կովկաս:

1909-ին ընտանիքին հետ փոխադրուած է Կ. Պոլիս եւ ուսումը շարունակած տեղոյն Սիսիարեան վարժարանեւն ներս:

1915-ին աւարտելով ուսումը, օրապահիկը ապահովելու համար սկսած է աշխատիլ որպես թարգմանիչ:

1922-ին ճամբորդած է Պելճիքա, ապա՝ հօրեղբայրը զայն ուղարկած է Վիեննա հետեւելու գեղանկարչութեան:

Սարուխան 1924-ին մեկնած է Եգիպտոս հրաւերով Եգիպտացի լրագրողի մը որպես աշխատակից «Էլ-Կարիտա Էլ-Մուսապուարա» թերթին:

1925-ին սկսած է գծել ֆրանսական «Լա-Լիպերասիոն» թերթին համար, գուգահեռաբար աշխատելով որպես գծագրութեան ուսուցիչ:

1925-ին իր ընկերներէն մեկուն հետ հիմնած է Երգիծական շաբաթաթերթ մը՝ «Յայկական Սինեմա» հայերէն լեզուով:

Սարուխան Մայիս 7, 1927-ին կազմակերպած է իր գործերուն առաջին ցուցահանդեսը եւ նոյն տարին սկսած գործուն մասնակցութիւն բերել Եգիպտական լրագրութեան, աշխատանքի անցնելով «Ոնզ Էլ-Եռևան» ներս:

1934-ին փոխադրուած է «Ախէր Սա՛ա» ուր 12 տարի գործակցած է մեծ լրագրող Մուհամետ Էլ Թապիի հետ:

1939-1942 ֆրանսերէն լեզուով հրատարակած է «Լա-քարաւան» Երգիծաթերթը:

1946-ին «Ախպար Էլ Եռմ»ի, իսկ 1952-ին «Ախպար» օրաթերթի քաղաքական Երգիծանկարչական բաժնի տնօրէն ընտրուած է:

1952 Յուլիս 23-ի յեղափոխութեան ժամանակ Սարուխան իր հանճարը ի գործ դրաւ ի նպաստ արաբական հարցին, որուն համար նախագահ Կամալ Ապտ էլ Նասէր Սարուխանի շնորհեց Եգիպտական հպատակութիւն:

1960-ին ամերիկեան «Ժողովուրդին Ժողովուրդին» մրցանակի դատակազմը միջազգային 13 այլ Երգիծանկարիներու կողքին Ալեքսանտր Սարուխանը ընտրեց որպես մրցանակակիր:

1968-ին տեղի ունեցաւ Սարուխանի գործերուն ցուցահանդեսը Երեւանի մեջ:

1973-ին, Մոնթերէալի միջազգային ցուցահանդեսին, յատուկ տաղաւարի մը մեջ Սարուխան ցուցադրեց իր գլուխ գործոցները, որուն համար արժանացաւ «Երգիծանկարչութեան ռահվիրայ» տիտղոսին:

Սարուխան ցուցահանդեսներ ունեցած է Գահիրէի եւ Աղեքսանդրի, ինչպէս նաև Գանատայի, Ամերիկայի, Ֆրանսայի, Լիքանակի եւ Սուրբոյ մեջ քաղաքներուն մեջ:

1945-ին հրատարակած է «Այս Պատերազմ» գիրքը ֆրանսերէն եւ անգլերէն լեզուներով եւ 1962-ին՝ «Մենք մեր Ակլոցով» Երգիծանկարչներու հատորը եւ ապա «Տես Խօսքերդ», ինչպէս նաև «Մենք Յայերէն Չենք Գիտեր» եւ այլ թատերախաղեր:

Սարուխան Երգիծանկարած է Երուանդ Օտեանի «Ընկեր Փանջունի» եւ Յակոբ Պարուեանի «Մեծապատիւ Մուրացկաները»:

Սարուխան իր գործուն մասնակցութիւնը բերած է Գահիրէի ազգային, բարեսիրական եւ մշակութային միութիւններէն ներս:

Ան մահացած է Յունուար 1, 1977-ին:



ALEX. SAROUKHAN

4, RUE SÉRAPIS, HÉLIOPOLIS
R. A. U. (EGYPTE)

**HÉLIOPOLIS,
TÉL. 65578**

19. 12. 1976

Ազգային պատմական հիմքերը՝ Պ. Ա. Յ. Կազմեր Աղավնի
Եղիշեցի

NTS hukayqas h kazar uquray to zekkamayt pugut uqur,
kazgaris uqurit tashiq mitshay. hukay to qarash arbaanay
qayz d'wir iman into kuziq uqur to mayqumple muzgut = Dza-
qas uqurpa d'paln 2. w. 4.5 t. each eye qanis as to 22nd w. 45
muzgutka we jark etlik zhantay - Cuziq u qaznacan, jark
muzgut - Dza v. 6. qaznacan = Uqurka for NTS flight 5, ka-
zgaris uqur qaznacan uqur qaznacan uqur - uqur qaz-
nacan qaznacan qaznacan, uqur to zekkamayt qaznacan.
Dz-e-say, Dzazgut = Dzazgut qaznacan 5. t. uqur uqur qaz-
nacan qaznacan. Dzazgut, amay qaznacan to uqur 8128 of 4000.

In August or Sept. signs of young birds were seen
Aug 24 first pair of a sp. of warbler seen. 212864 Dr. S.

Unerlaubte Verhinderung der sexuellen Fortpflanzung kann die ehemalige Ehefrau nicht aufheben, wenn sie eine "Ehe" ausübt, welche fortwährend bestehend war und während derselben eine Verhinderung der sexuellen Fortpflanzung bestanden hat. Wenn die ehemalige Ehefrau eine "Ehe" ausübt, welche fortwährend bestehend war und während derselben eine Verhinderung der sexuellen Fortpflanzung bestanden hat, so ist sie eine "Ehe", welche fortwährend bestehend war und während derselben eine Verhinderung der sexuellen Fortpflanzung bestanden hat.

Urgewal-gegenwartstheater Unperfekte Wirklichkeits- und Raumwelt
Haus der Kulturstadt, 1999 € 10,- bis 15,-

Useful for ages 10-14 years = Upper

Engelke, Wm., 37th St. Chicago
L. M. Murphy,



ՑԱՒԿՑԱԿԱՆ ՆԱՍԱԿ Շ Բ Ը Ս-Ի ՑԿԵԱՆՍ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՄԱՆՈՒԿԵԱՆԵՆ ՈՂԲ. ԱԼ. ՍԱՐՈՒԽԱՆԻ ՄԱՀՈՒԱՆ ԱՌԹԻ

Ազնիւ Տիկին Սիրվարդ Սարուխան
Հելիոպոլիս, Եգիպտոս

Ազնիւ Տիկին Սարուխան,

Խորուսկ ցաւով է որ իմացանք ականաւոր արուեստագետ եւ ազգային գործիչ Ալ. Սարուխանի տիխուր մահուան մասին: Կը զգանք թէ որքան մեծ է Ձեր վիշտը, ինչպէս նաեւ ամբողջ Եգիպտահայութեան վիշտը՝ այս անդարմանելի կորուստին առիթով:

Ձեր հանգուցեալ ամուսինը միշտ գիտցաւ հանրային առաջնորդող դիրքերու վրայ ազգային մոհից ուժ մը դառնալ՝ Եգիպտահայ գաղութի ծաղկեալ օրերեն, մինչեւ անոր նօսրացման շրջանը: Իր մեկնումով նշանակալից ժամանակաշրջան մը կը փակուի Ձեր գաղութի կեանքին մէջ:

Սարուխանի մտաւորական եւ երգիծանկարչական տաղանդին չափ մեծ էր ազգային ծառայութեան ոգին, աև իր բովանդակ կեանքին ընթացքին ծառայեց մեր մշակոյթին, մեր ազգային հաստատութիւններուն, իր պատուու դիրքը գրաւելով հանդերձ երգիպտական ու արաբական լրագրութեան մէջ: Սարուխան նոյնպէս մեծ հաւատացող մըն էր Բարեգործականի առաքելութեան, որուն յաջողութեան համար անսակարկօրէն կը նուիրէր իր ժամանակն ու կորովը:

Այս տիխուր առիթով կու գանք մեր զգացուած վշտակցութիւնները յայտնելու Ձեզի եւ Ձեր բոլոր սգակիր պարագաներուն:

Յարգանօք՝
Ա. Մանուկեան

Նախագահ

Ալեք Մանուկեան



Ալեք Մանուկեան

Ել Մասրի: Եթէ հրայել չի տեսներ ծեռքիս մէջինը ... կրնայ ձայնս լսել



مختصر
المرى - إذا كانت إسرائيل موش شابة
اللى في أيدي .. ممكن تسمع صوتى

Երթաս բարով Սարուխան, Եգիպտոսի քաղաքական երգիծանկարչութեան ռահվիրայ



- Հոս քաղաքականութիւն չկայ - քեֆիդ ուզածին պէս
կրնաս հանգստանալ



Հ Բ Շ Ա Ա Ղ Ե Ք Ս Ա Ն Դ Ր Ի Ո Յ Մ Ա Ս Ա Ֆ Ի Դ Ր Ի Ւ Մ Ա Ր Ի Ւ Ր Ա Մ Ե Ա Կ Ի Յ Ո Բ Ե Լ Ե Ն Ա Կ Ա Ն Հ Ա Ն Դ Ի Ս Ո Ւ Թ Ի Ւ Ն

ԵՒ Պ Ա Ր Գ Ե Ւ Ա Տ Ր Ո Ւ Մ Ա Ղ Ե Ք Ս Ա Ն Դ Ր Ա Յ Վ Ե Ր Ո Ւ Մ

ՀԲԸՍ-ի Անդրանիկ՝ Աղեքսանդրիոյ Մասնաճիւտի հիմնադրութեան 100-ամեակի յոբելենական հանդիսութիւններուն առաջինը տեղի ունեցաւ Ուրբաթ, 19 Յունուար 2007-ին Պողոսեան Ազգային Վարժարանի «Մելգոնեան» հանդիսարահին մէջ, հովանաւորութեամբ Եգիպտահայ հոգեւոր պետքուն:

Մեծ պատաժի վրայ Ներկայացուեցաւ «Հայերը Լիբանանի Մէջ» ժապաւենը, արտադրութեամբ LBC International-ի, գաղափարի յղացում, բեմադրութիւն եւ արտադրութիւն բեմադրիչ՝ Գարմէն Լապերի եւ «Հասցեն Հայաստան» վաերագրական ժապաւենը արտադրուած ՀԲԸՍ-ի Հայաստանի գրասենեակին կողմէ:

Նոյն օրը պարգեւատրուեցաւ Աղեքսանդրահայ գաղութի 2005-2006 տարեշրջանի գերազանցիկ ուսանողները որոնք ստացան Գահիրէի ՀԲԸՍ Սաթենիկ ճ. Չագըր Ֆոնտեն յատկացուած մրցանակներ՝ վկայագիր, նուեր եւ նիւթական մրցանակ:

Հանդիսութեան Ներկայ էին հովանաւորող հոգեւոր պետերը, Եգիպտահայոց թեմի բարեխևամ Առաջնորդ Գերշ. Տ. Աշոտ Սրբ. Եպս. Սնացականեան, Յայ Կաթողիկէ համայնքի Վիճակաւոր Տ. Գրիգոր Օգոստինոս Սրբ. Եպս. Գուսան, Աղեքսանդրիոյ հոգեւոր հովիւ Արժ. Տ. Գրիգոր Զինյ. Մուրատեան, Լիբանանի Յիւպատոսը, Յայ Աւետարանական Եկեղեցւոյ Ներկայացուցիչներ տէր եւ տիկին Յակոբ Կանիմեան եւ տոքթ. եւ տիկին Սամուել Խունկանեան, հայ կաթողիկէ խորհուրդի անդամ տոքթ. եւ տիկին Կարապետ Անսուրեան, Աղեքս. պատկ. Թեմական Ժողովի փ. ատենապետ տիար Մկրտիչ Խանճեան, պատկ. Զաղաքական Ժողովի ատենապետ տիար Վահէ Պենօհանեան եւ տիկինը, ՀԲԸՍ-ի Աղեքսանդրիոյ Մասնաճիւտի ատենապետ տիար Սարգիս Վարձական Կարձաբետեան եւ տիկինը, Ազգային իշխանութեան անդամներ իրենց տիկիններով, մշակութային, բարեսիրական, մարզական միութեանց ատենապետներ եւ վարչական անդամներ իրենց տիկիններով, Պողոսեան Ազգային Վարժարանի տնօրենուիի օրդ. Շուշան Կանիկմեան, Նախկին բազմավաստակ տնօրենուիի տիկին Պերճուի (Սրբուի) Ներսէեան եւ Աղեքսանդրահայ հոծ բազմութիւն մը: Ուրախութեամբ Նկատեցի գաղութիս Երիտասարդ Երիտասարդուիիներու Ներկայութիւնը հանդիսութեան:

Բեմը վերածուած էր բուրաստանի մը: Ծաղկեկողովներ դրկուած էին Աղեքսանդրիոյ Ազգային իշխանութեններ, Յայ Կաթողիկէ խորհուրդն, ՀԲԸՍ-ի Եգիպտոսի Շրջանակային Յանձնաժողովն, Գահիրէի ՀԲԸՍ-ի Վարչութեններ, «Տիգրան Երկար» Յայ

մշակութային միութեններ, «Յառաջրիմասէր» մշակութային ընկերակցութեններ, «ՀԱԸԸ Կամք» եւ ՀԲԸՍ Աղեքսանդրիոյ Մասնաճիւտի Վարչութեններ:

Հանդիսութեան բացման խօսքով Ելոյթ ունեցաւ օրդ. Մարի Մազլումեան հայերէնով եւ օրդ. Մերի Գարթալեան անգլերէնով:

Օրուան հանդիսավար տոքթ. Կարապետ Անսուրեան հրակիրեց Հայր Գրիգոր Օգոստինոս Ս. Եպս. Գուսանը որ Մեծապէս սատարած էր Գարմէն Լապերի, «Հայերը Լիբանանի Մէջ» տեսերիզին պատրաստութեան եւ յաջողութեան, հակիրծ բացատրութիւններ տալու Ներկայ հասարակութեան: Սրբազնին խօսքն ետք ցուցադրուեցաւ ժապաւենը մօտաւորաեպ 90 վայրկեան տեսողութեամբ: Ժապաւենը կը Ներկայացնէր 1915-ի ցեղասպանութեններ սրտաճմիկ պատկերներ, ինչպէս նաեւ տեսարաններ բռնագրաւեալ Արեւմտահայատաններ, որ այժմ Թուրքիոյ գերիշխանութեան ներքեւ կը գտնուի:

Դադարին տեղի ունեցաւ քաղցրաւենիներու, աղի թխուածքներու, թէյի, սուրճի եւ զովացուցիչներու սպասարկութիւն: Հանդիսութեններն ետք տեղի ունեցաւ պարգեւատրումը գերազանցիկ ուսանողներու: Մոցանակ ստացան Պողոսեան Ազգային Վարժարանի Նախակրթարանի բաժիններ Արշակ Փափազեան, Սարգիս Սուրատեան եւ Գարին Գավուրճեան եւ IGCSE-ին Վահէ Արթիսեան:

Ցուցադրուեցաւ նաեւ «Հասցեն Հայաստան» տեսաերիզը որ կը պատկերէր ՀԲԸՍ-ի մշակութային ու մարդասիրական գործունեութիւնը Հայաստանի մէջ եւ բերած մէծ նպաստը Հայաստանեաց Առաջնական Սուրբ Եկեղեցւոյ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի:

Ժապաւենի ցուցադրութեններն ետք, խօսք առաւ Լիբանանի Յիւպատոսը, որ դրուատելով հայ ժողովուրդի արժանիքները ըսաւ, թէ հայերը օրինապահ, աշխատասէր եւ գործունեայ քաղաքակիցներ եղած են եւ իրենց Ներդրումը բերած նիւթապէս եւ բարոյապէս իրենց ապրած Երկիրներուն եւ ի մասնաւորի Լիբանանի:

Փակման խօսքով Ելոյթ ունեցաւ Եգիպտահայոց բարեխևամ Առաջնորդ Գերշ. Տ. Աշոտ Սրբ. Եպս. Սնացականեան: Ապա զոյգ Սրբազններուն պահպանիչով եւ տերուսական աղօթով Վերջ գտաւ հանդիսութիւնը:

Թղթակից
Նազարեթ Գարթալեան
Աղեքսանդրիա



Զայնէն՝

Տիար Վահե Պետօհանեան, Գերշ. Տ. Աշուտ
Սիր. Եպս. Մևացականեան, տիար Սարգիս
Կարծապետեան, Գերշ. Տ. Գրիգոր Օգոստինոս
Սիր. Եպս. Գուսան, Լիբանանի Յիպատոսը
եւ սոքթ. Կարապետ Անսուրեան



Աղեքսանդրիոյ ՀԲԸՍ-ի Ասեւապետը
Աղեքսանդրիոյ չորս գերազանցիկ
շրջանաւարտներուն հետ



Լիբանանի Յիպատոսը Ելոյթի պահուն



Գերշ. Տ. Գրիգոր Օգոստինոս
Սիր. Եպս. Գուսան Ելոյթի պահուն



ՊԱՐԳԵՒԱՏՐՈՒՄ 2005-2006 ՏԱՐԵՐՉՈՅՆԻ ԳԱՇԽՐԵՒ ԳԵՐԱԶԱՆՑԻԿ ՌԻՍԱՆՈՂՆԵՐՈՒՆ

Հինգշաբթի 12 Հոկտեմբեր 2006-ին տեղի ունեցաւ ՀԲԸ-ի կողմէ աւանդութիւն դարձած գերազանցիկ շրջանաւարտներու պարգեւատրումի հանդիսութիւնը:

Երեկոյեան ժամը 9-ին Հելիոպոլսոյ ՀՄԸ ՆՈՒՊՎՇի պարտեզին մէջ արդէն ներկայ էին գերազանցիկ բոլոր ուսանողները եւ անոնց ծնողները: Ներկաները թեյասեղաններուն շուրջը հաճելի ժամանակ անցուցին ընկերային մթնոլորտի եւ օդաւետ վայրի մէջ:

Օրուան հանդիսութիւնը սկսաւ տիար Օնսիկ Պըլքտանեանի խօսքով որուն մէջ ան շնորհաւորեց եւ քաջալերեց գերազանցիկները, շեշտելով իր ուրախութիւնը նոր եւ նոյնապէս ծանօթ դէմքեր տեսնելուն համար: Ան աւարտեց իր խօսքը մաղթելով բոլոր շրջանաւարտներուն նորանոր յաջողութիւններ ունան եւ կեանքի ասպարեզներուն մէջ:

Յետոյ, օրիորդ Արփի Խաչերեան հետաքրքրական մանրամասնութիւններով խօսեցաւ իր ճանապարհորդութեան մասին դեպի Ամերիկա, ուր մաս կը կազմէր ՀԲԸ-ի կազմակերպած Internship program-ին: Ան բացատրեց որ ճամբորդութիւնը ոչ միայն գրասապտոյտ էր, այլ նաեւ առիթ էր տարբեր ցամաքամասերէ եկած հայ երիտասարդներուն իրար հանդիպելու, ճանչնալու եւ նոյնապէս գործի օգտակար փորձառութիւն ձեռք բերելու:

Արփիին խօսքին յաջորդեց վաւերագրական ժապաւենի մը ցուցադրութիւնը որուն նիւթն էր ՀԲԸ-ի գործունեութիւնը Հայաստանի մէջ:

Ժապաւենի ցուցադրութենեն ետք, ժամանակը եկաւ օրուան գլխաւոր բաժինին՝ մրցանակներու բաշխումին:

Կը կարծէի որ պարգեւատրումը ինծի համար սովորական բան մը դարձած էր եւ այլեւս մասնաւոր զգացումներ պիտի չպատճառեր: Բայց յաջողութեան քաղցր համը երբեք չթթուիր: Ուրախ զգացի որ ծնողքս ինձմով հպարտ էին: Բոլոր ներկաներուն կողմէ, ըլլան ծնողներ կամ վարչութեան անդամներ, անկեղծ ցնծութեան ոգի մը տարածուած էր որ կարծես ինծի փոխանցուեցաւ: Ինծի համար, այս տարուայ պարգեւատրումը տարբեր էր անցեալ տարիներէն, որովհետեւ իրապէս զգացի թէ պարտականութիւն մը ունիմ հայութեան հանդեպ՝ որև է հայ անունը բարձր պահել օտար միշավայրերու մէջ:

Օրուան հանդիսութենեն վերջ, ՀԲԸ-ի Վարչութեան հետ գերազանցիկ ուսանողներս յիշատակի լուսանկար մը առնելէ ետք, ամենըս իրար շնորհաւորելով, բարեմաղթութիւններ ընելով եւ շնորհակալութիւն յայտնելով մեկնեցանք:

Այս առիթով, կը փափաքիմ, բոլոր գերազանցիկ ուսանողներուն անունով, յատուկ շնորհակալութիւն յայտնել Գահիրէի ՀԲԸ-ի Վարչութեան եւ «Սաթենիկ ճ. Զագրո» Ֆունտին եւ կը յուսամ որ այս քաջալերական գեղեցիկ աւանդութիւննը կը շարունակուի գալիք տարիներուն եւս:

Լուսի Գասապեան



Տիար Օնսիկ Պըլքտանեան ելոյթի պահուս: Զախիս՝ տիար Պերծ Թերգեան,
աշխն՝ տիկիններ Արշօ Պըլքտանեան եւ Անի Կապեյեան



ԳԱՐԻՐԵ

2. Նախակրթարան

1- Մարի Վահան Տէր Յակոբեան
Նուպարեան Ազգ. Վարժարան
2- Էլարիա Շինէ Գարբիելեան
Գալուստեան Ազգ. Վարժարան
3- Աքրահամ Յակոբ Պօյաճեան
Նուպարեան Ազգ. Վարժարան

97.00 %
90.40 %
90.10 %

2- Սարօ Օնսիկ Պըլըքտանեան
Ժեղուիթ
3- Յարօ Լիպարիտ Գարգուր
Ժեղուիթ
4- Սարին Խաչատուր Նաճառեան
Նուպարեան Ազգ. Վարժարան
5- Գեղրդ Ժորժ Պարութեան
Գալուստեան Ազգ. Վարժարան

94.80 %
93.57 %
93.53 %
91.80 %

Գ. Պատրաստական

1- Մարի Յակոբ Պօյաճեան
Նուպարեան Ազգ. Վարժարան
2- Վարդան Ժիրայր Շուշանեան
Գալուստեան Ազգ. Վարժարան
3- Այլին Վիգեն Թրայեան
Նուպարեան Ազգ. Վարժարան

95.10 %
92.70 %
92.50 %

IGCSE

1- Նաևօր Սահակ Չոհրապեան
Riyada Language School 90.30 %

Գ. Երկրորդական

1- Նաևսի Էտուար Ազիզ
Նուպարեան Ազգ. Վարժարան

98.40 %

Համայսարան

1- Արթօ Օնսիկ Պըլըքտանեան
2- Քրիսթին Ժորժ Թազա
3- Լուսի Էտուար Գասապեան
4- Թալին Մարգարետ Արթինեան
5- Մարալ Մարտիրոս Պալաեան
6- Ծովինար Յակոբ Ալետանեան
Գերազանց
Գերազանց
Ծառ Լաւ
Ծառ Լաւ
Ծառ Լաւ
Ծառ Լաւ



Գահիրէի գերազանցիկ շրջանաւարտները շրջապատուած Գահիրէի ՀԲԸՍ-ի Վարչութենեն
անդամներով եւ գոյգ ազգային վարժարաններու տնօրէններով

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

Պողոսեան Ազգային Վարժարան


2. Նախակրթարան

1- Սարգս Սամուել Մուրատեան
2- Արշակ Լեւոն Արշակ Փափազեան
3- Գարին Արմեն Հրանդ Գավութեան

96.05%
95.14%
92.85%

IGCSE

1- Վահե Յարութիւն Արթինեան
Pioneers Language School 105.15%



Տիկար Օսմակ Պոլըքտանեան կը շնորհաւորէ Արթօն
Պոլըքտանեանը



Տիկար Միսար Չեչենեան Ծովինար Աւետանեանի կը կը յանձնէ
մրցանակն ու վկայագիրը




Տիկար Նորայր Տեօվլեթեան կը շնորհաւորէ Թալին Արթինեանը



Տիկար Ջրիս Միքայելեան Ջրիսթին Թագայի մրցանակը յանձնած
պահուն



Տիկար Պերճ Թէէճեան կը շնորհաւորէ Սարին Նաճառեանը



Տոքք. Վիգեն Շիզմէճեան Գէորգ Պարուղճեանի կը յանձնէ
մրցանակն ու վկայագիրը




Տիկար Նորայր Տեօվլեթեան Մարալ Պալաեանի նուերը կը յանձնէ
տիկին Սոնա Պալաեանի




Տիկար Ջրիս Միքայելեան կը շնորհաւորէ Լուսի Գասսպեանը



Տիար Նորայր Տեօվլէթեան կը շնորհաւորէ Նաևօր Չոհրապեանը



Տիար Միսաք Չեչճենեան Յարօ Գարգուրի կը յանձնէ մրցանակն ու վկայագիրը




Տիար Օնսիկ Պոլըրտանեան կը շնորհաւորէ Սարօ Պոլըրտանեանը




Տիար Նորայր Տեօվլէթեան Նանի Էտուարի մրցանակը յանձնած պահուն



Տիար Զրիս Միքայէլեան Այլին Թրայեանի մրցանակը յանձնած պահուն



Տիար Պերծ Քէչճեան կը շնորհաւորէ Վարդան Շուշանեանը



Տիար Միսաք Չեչճենեան Աբրահամ Պոյաճեանի կը յանձնէ մրցանակն ու վկայագիրը



Տղթօ. Վիգեն Ճիզմէճեան Մարի Պոյաճեանի մրցանակը յանձնած պահուն



Տիար Պերծ Քէչճեան Մարի Տէր Յակոբեանի կը յանձնէ մրցանակն ու վկայագիրը



ՕՐ. ԱՐՓԻ ԽԱԶԵՐԵԱՆԻ ԽՕՍՔԸ ԳԱՇԽՐԵՒ ԳԵՐԱԶԱՆՑԻԿ ԱՀԱԿԵՐՏՏԵՐՈՒ ՊԱՐԳԵՒԱՏՐՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԵԱՆ

Պատուարժան ատելսապետներ եւ անդամներ
ՀԲԸՍՀիութեան Կարչութեանց
Սիրելի շրջանաւարտ ընկերներ
Ծնողներ եւ Ներկաներ

Նախ եւ առաջ կը փափաքիմ շնորհաւորել այս
տարուայ գերազանցիկ շրջանաւարտները եւ բոլո-
րին կը մաղթեմ նորանոր յաջողութիւններ:

Ինչպէս գիտեք, Գահիրիմ մէջ, 1906-ին հիմնուեցաւ ՀԲԸՍՀիութիւնը, շատ անկայուն դարագլուխի
մը ընթացքին: Օսմանեան Կայսրութիւնը աստիճա-
նաբար կը կործանէր եւ միաժամանակ ալ աւելի կը
խեղդէր իր մէջ ընակող ոչ թուրք հպատակները:
1915-ին ան կատարեց իր ամենամեծ ահարեկու-
թիւնը ընդդէմ հայ ժողովուրդին: Մէկ ու կես միջին
հայեր զոհուեցան եւ ուրիշներ տեղահանուեցան
Արեւելեան Հայաստան եւ այլ Երկիրներ: Այս դժուար
ժամանակներուն մէջ, ՀԲԸՍՀիութիւնը օգնութիւն
հասցուց շարդէն Վերապրողներուն եւ համախմբեց
հայութեան մասցած բեկորներու որքան կրցաւ:

Այսօր, Միութեան հարիւրերորդ տարեդարձին,
ժամանակները քիչ մը փոխուած են: Սակայն հայ
ազգի եւ մշակոյթի պահպանումը միշտ եղած է ու կը
շարունակէ ըլլալ ՀԲԸՍ-ի առաջնահերթ նպատակը
թէ՝ սփիւրքի եւ թէ՝ հայրենիքի տարածքին: Այ-
սօրուայ Սփիւրքահայ երիտասարդութիւնը երրորդ
կամ չորրորդ սերունդի հայեր են, որոնցմէ մասնաւո-
րապէս Արեւմտեան Երկիրներու մէջ գտնուողները
հայերէն չեն իսկ խօսիր: Ուրիշներ, նոյնիսկ Արեւ-
ելեան Երկիրներու մէջ, ինչպէս Եգիպտոս դժուա-
րուա կը խօսին, կը կարդան ու կը գրեն իրենց մայրե-
նի լեզուն: Ուրեմն հարցը այս է, մեր ազգը որ յաղ-
թահարած է պատերազմ, սով, ու ցեղասպանութիւն
միթ պիտի կարողանա՞յ յաղթահարել «Աշխարհայ-
նացումը» Globalization-ը որ այսօր աւելի մէծ ազ-
գեր արդէն կը մտահոգէ:

ՀԲԸՍՀիութիւնը աշխոյժ գործունեութիւն կը տասի
աշխարհի տարածքին 23-է աւելի Երկիրներու մէջ:
Համաձայն տեղական կարիքներու, հիմնած է
դպրոցներ, մարզական եւ մշակութային ակումբներ
եւ աշակցած է ուսանողներու, մարզիկներու,
արուեստագետներու եւ կարիքաւորներու: ՀԲԸՍ-
իութեան յայտագիրներէն մէկն է New York Summer
Intern Programը (NYSIP):

NYSIP-ը հիմնուած է, 1987-ին, առաջարկու-
թեամբ եւ բարերարութեամբ Step եւ Տիկին Կարդաս
եւ Ռիթա Պալեաններու եւ հովանաւորութեամբ ՀԲ-
ԸՍՀիութեան Presidents Club-ին: Յայտագիրը առիթ
կու տայ ընդունուած 30-էն 35 մասնակիցներուն
անվճար աշխատիլ իբր intern «Ներքին» աշխարհա-
հօչակ եւ ճանչուած միջազգային կամ Ամերիկեան
կազմակերպութիւններու ներս: Առաւել, ուսանողնե-
րու կը մասնակցին մշակութային միջոցառումներու
եւ դասախոսութիւններու: Այսպիսով, անոնք կը
սնանին հայկականութեամբ: Ամեն ամառ Երիտա-
սարդ հայ ուսանողներ կ'ուղեւորուին New York ուր
կը մասն ութը շաբաթ New York University-ի հանրա-
կացարանին մէջ: Մինչեւ օրս NYSIP-ի յայտագիրին
մասնակցած են մօտ 600 ուսանողներ: 1987-ին

առաջին մասնակիցները 13
հոգի եղած են, մինչ այս
տարուայ մասնակիցներուն
թիւը 34 էր, որոնք կու գային
7 Երկիներէ:

Արժանիթին, Անգլիա, Գա-
նատա, Եգիպտոս, Լիբանան
Միացեալ Նահանգներ եւ
Ֆրանս:

Ընդունման նախապայ-
մանները հետեւեալներն են:

1- Ծագումով հայ ըլլալ:

2- Նուազագոյնը համալ-
սարանի Երկրորդ դասարա-
նը աւարտած ըլլալ Sopho-
more, շրջանաւարտներ եւս կրուան մասնակցիլ:

3- 19-Էն 26 տարեկանի միջեւ ըլլալ:

4- Ընդհանուր Ուսումնական Միջինը GPA 3.00 Յ
որ above, կամ «Չատ Լաւ» եւ աւելի:

5- Թէ հայկական թէ ոչ հայկական ընկերութեան
մէջ աշխոյժ գործունեութիւն ունենալ:

2005-ի Դեկտեմբերի առաջին շաբաթը e-mail-ով
կապի մէջ մտայ NYSIP-ի յայտագիրի պատասխա-
նատու Ալին Եքմէքմիի հետ: Երբ ստացայ իր արագ
պատասխանը, քաջալերուեցայ եւ դիմումն ներկա-
յացուից:

Դիմումի լրացուցիչ թուղթերն են:

Application Form դիմումնագիր հարցարանը
Գրաւոր շարադրութիւն մը

Համալսարանն նիշերու ամբողջական վիճակա-
ցոյցը

Երկու յանձնարարական նամակներ համալսա-
րանն կամ աշխատանքի վայրէն

Դիմում ուղարկեցի նշեալ պայմանաժամէն
առաջ որմէ մօտ ամիս մը ետք, Փետրուարի մէջ,
ստացայ շնորհաւորական e-mail մը թէ դիմումն ըն-
դունուած էր եւ թէ իրենք պիտի կարգադրէն յար-
մար Internship մը մասնագիտութեան մէջ:

Երբ ամիսները անցան, կասկածներ սկսայ ունե-
նալ, եւ պիտի որոշէի միտքս փոխել եւ համարիլ
մասնակցել եթէ ըլլալ ՀԲԸՍՀիութեան 100 ամեակը
Գահիրիմ մէջ: Իբր կամաւոր մասնակցեցայ եւ հան-
դիպեցայ New York-էն ՀԲԸՍՀիութեան գրաւուեակի
պատասխանատուններէն Անիքա Անսըրեանին, որ
իր յատուկ ոճով ըսաւ «Դո՞ւն ես Արփին որ New York
պիտի գաս» «Վյո» ըսի եւ այդ վայրկեանին հաս-
տառ որոշումն առի որ պիտի երթամ:

Արեւելքը եւ Արեւմուտքը միշտ տարբեր են:
Զննութիւններս պիտի վերջացնեի NYSIP-ի Երկրորդ
նիստի սկսման թուականներ երկու շաբաթ ետքը:
Անոնք բարի եղան զիս ընդունիլ երկու շաբաթ ուշա-
ցումով: Զննութիւններս վերջացնելէ անմիջապես
Երբ ուղղուեցայ New York:

JFK օդակայանը երբ հասայ, Երկար պոչ մը
գտայ մեր նորորեայ «Աւետեաց Երկիրի» մուտքին
the gates of modern day promised land:

Վերջապէս, թուղթերս յանձնեցի եւ որուս Եկայ
օդակայանն ամպոտ կեսօրէ ետք մը, ուր Ալինին
կարգադրած ինքնաշարժը զիս կը սպասէր: Մեր



ՕՐ. ԱՐՓԻ ԽԱԶԵՐԵԱՆ



ճամբուն վրայ առաջին շենքը որ ուշադրութիւն գրաւեց Manhattan-ի Սուլը Վարդան Եկեղեցին էր:

Այդ զիշեր մասնակիցներուն մեծամասնութեան եւ Ալին Էրմեքին ծանօթացայ: Ան ինձի տեղեկացուց իր Վերջին կարգադրութիւնները internship-ին Նկատմամբ, որուն վայրը պիտի ըլլար Manhattan-ի Saint Vincent's Hospital and Medical Centre-ը:

Առաջին առաւտը Ալիսին ընկերակցութեամբ գացիկ ՀԲԸ-ի կեդրոնը, Uptown Manhattan-ի մէջ, NYU-ի հանրակացարանները Midtown Manhattan-ի մէջ կը գտնուին:

Անթա Անսրեեանին եւ այլ պաշտօնատարերու հանդիպեցայ ՀԲԸ-ի կեդրոնը, Uptown Manhattan-ի մէջ, NYU-ի հանրակացարանները Midtown Manhattan-ի մէջ կը գտնուին:

Անթա Անսրեեանին եւ այլ պաշտօնատարերու հանդիպեցայ ՀԲԸ-ի կեդրոնը, եւ Եգիպտոսն բարեւներ տուի: Ծանօթացման նխստն եւր Նյու Յորք-ի փողոցները սկսայ չափչիել:

Յանձնարարութիւն մը իմ կողմէն, New York-ի մէջ, ձեր ամենամօտիկ բարեկամները քարտես մը եւ հովանոց մըն են:

Յառաջիկայ օրերու ընթացքին internship-ի վերակացուներուս հետ ծանօթացայ եւ որոշուեցաւ Յուլիս 5-ին սկսիլ internship-ս, Ամերիկեան անկախութեան տօնի արձակուրդին եւր: Այսպէսով շաբաթ մը ունեի, քաղաքը պտտելու, թանգարաններ, Եկեղեցներ, այգիներ, շուկաներ եւ տեսարժան վայրեր այցելելու ինչպէս նաեւ Միացեալ Ազգերու Կազմակերպութիւնը UN:

NYSIP-ի յայտագիրը բաւականին խճողուած էր, պարտադիր Mandatory ձեռնարկներ կային որոնք կ'ընդգրկեին դասախոսութիւններ հայերեն լեզուի, ընկերային ծառայութեան community service եւ կապեր ստեղծելու networking-ի մասին: Ասուց կողքին կար Mentoring Night, եւ Supervisor's dinner-ը, որ կը կազմակերպուի ամեն տարի որպէսզի Բարեգործականը շնորհակալութիւն յայտնէ վերակացուներուն եւ այս կազմակերպութիւններուն որոնք կը գործակցին իրեն հետ: Մշակութային ձեռնարկներէն մէկն էր Armenian Dance Night-ը երբ Անդրանիկ պարախումբի անդամները մեզի հայկական պար սորվեցուցին: Կ'ուզէի նշել թէ այս ամեն ձեռնարկները տեղի կ'ունենային ՀԲԸ-ի կեդրոնը, եւ մէր պարտականութիւնն էր, տեղը պատրաստել ձեռնարկներ առաջ եւ կարգի բերել ձեռնարկները:

Երբ ընկերային ձեռնարկ Կիրակի օր մը այցելեցիկ տարեցներու հայկական տոննը Sunshine for Seniors Queens-ի մէջ, ուր հանդէս մը ներկայացուցիկ երգերով, պարերով եւ ասմունքով: Չորոցցիկ տարեցներուն հետ որոնք մեզի պատմեցին իրենց հարազատներուն մասին:

Ընկերային յայտագիրը կը պատրաստեր Ալեքսիս Յալթեանը իր մէր Activities coordinator-ը եւ NYSIP-ի նախկին շրջանի սաներ:

Քետաքրքրական ձեռնարկներէն յիշեմ Middle Eastern Night-ը եւ Roof Top Party-ն որուն մէզ հրաւիրեցին նախկին սաներէն Ջրէկ եւ Արտա Պերաբեանները: Արձակուրդներուն, պտոյտներու կ'երթայինք ինչպէս Connie Island Nathan's famous hot dog eating contest, Macy's fire work show եւ Statue of Liberty:

Baseball-ի մրցումի գացիկ ինչպէս նաեւ picnic-ի Central Park:

Յամաձայն աւանդութեան, յայտագիրի մասնակցողներէն երկու հոգիի ընտանիքները St. եւ Սիկին

Պալուզեանները եւ St. եւ Սիկին Մարգարեանները մէզ իրենց տունը ճաշի հրաւիրեցին: Այս հրաւերները ճիշտ ժամանակին եղան որովհետեւ տունի ճաշերը կարուցած էինք:

Նոյնպէս մէզ հրաւիրեց Ամերիկայի Յայոց Արեւելան Թեմի Առաջնորդ S. Խաժակ Արք. Պարսամեանը: Լիբանանահայ, Փրանսահայ, մի քանի ամերիկահայ մասնակիցներ եւ ես պատիւը ունեցանք Առաջնորդարանին մէջ սեղանակիցը ըլլալու Սրբազնին: Խօսեցանք սրտբաց ընդհանուր աշխարհի կացութեան, հայ գաղութներու եւ Լիբանանի պատերազմին մասին: Խաժակ Սրբազն յիշեց մէր Թեմի նախկին բարեխնամ առաջնորդ՝ Վահճանեալ S. Զաւեն Արք. Զինչինեանը եւ իրմէ յուշեր պատմեց: Ըստունելութենեն եւր Սրբազնը խօսք առաւ եւ մէր հարցումներուն պատասխանեց:

Ինչպէս ըսի իմ internship-ս Saint Vincent Hospital and Medical Centre-ի դեղարանին մէջ էր: Internship-ի շոշանին ամեն շաբաթ դեղարանի տարբեր բաժինէ մը ներս աշխատեցայ, ինչպէս dispensing unit, Intravenous preparation area, the Robot, the Satellite Pharmacy եւ the Out-Patient Pharmacy որը հիւանդանոցին AIDS Clinic-ին կը պատկանի: Գործիս միջավայրը New York քաղաքին նման այլազան ցեղերու խանուրդ մըն էր:

34 երիտասարդ հայերու հետ ապրիլը փորձառութիւն մըն էր: Մարդկի ունին իրենց նախապաշարումները նամանաւանդ մէնք Յայերս: Փոքր ազգ մըն ենք սակայն մէծ բաժանումներ ունինք մէր միշտնեւ: Այս նախապաշարումները կը ժառանգուին սերունդ սերունդ եւ մեզի կը թուի թէ իրարմէ շատ տարբեր ենք: Սակայն իրականութեան մէջ իրարու շատ նման ենք: Կը յիշեմ երբ խումբով Pirates of the Caribbean ֆիլմը կը դիտէինք, աւարտին երբ անուններու ցուցակը երեւցաւ բոլորս հայու անուններ կը վիտուինք: Կը յիշեմ նաեւ որ երբ մէր լիբանանահայ ընկերը իր քողջը կը հեռածայներ ռումբերու պայթումը իմացաւ եւ հեռախօսին գիծը կտրեցաւ, ամենք իր հոգը մէր Վրայ Վերցուցինք: NYSIP-ի փորձառութիւնը ինձի ցոյց տուաւ որ հայութիւնը հասկալը ոչ հայերուն համար դժուար է: Անոնք չն հասկար մէր Եկեղեցին, լեզուին եւ մշակոյթին կարեւորութիւնը մեզի համար: Մեր խումբին ոչ հայախօս հայերը զգացին այս ազդակներուն կարեւութեանը: Անոնք իրենց ընկերներէն սկսան հայերէն սորվիլ, «ինչպէս ես», «ինչ կայ չիկայ», «քարեւ», «ապուշ»: Ես ալ իրենց նման զգացի ազգային պատկանելիութիւնն եւ Վերահաստատեցի հայութիւնն հայերներէն հազարաւոր մղոններ հեռու: Փորձեցի լաւ ներկայացուցիչ մը ըլլալ եգիպտահայ գաղութիւն, թէ գործատեղիս մէջ եւ թէ ընկերներուն ոիմաց: Մեր գաղութը ծնունդ տուած է դիւանագետներու, տնտեսագետներու եւ մտաւորականներու որոնք ծնունդ տուած եւ ՀԲԸ-ի կեդրութեան:

Կը քաջալերեմ ուրիշ եգիպտահայ ուսանողներ որ մասնակցին այս յայտագիրին:

Ընորհակալութիւն Գահիրէ ՀԲԸ-ի կեդրութեան Վարչութեանց որ արիթը տուին այսօր համեստ փորձառութիւնն ծեզի հետ բաժնելու:

Ընորհակալութիւն:



Հ Բ Ը Մ-Ի 100-ԱՄԵԱԿԻ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՓՄՐԻՉԻ ՄԵԶ

Դեկտեմբեր 8-ին 11 Դեկտեմբեր Փարիզի մեջ կազմակերպուած էին ՀԲԸՄ-ի 100-ամեակի տօնակատարութիւնը և ՀԲԸՄ-ի 84-րդ Ըսդհանուր ժողովը: Առիթը ունեցայ սոյն տօնակատարութեան ներկայ գտնուելու նաեւ եւ:

Նախ եւ առաջ զիս շատ հրապուրեց Փարիզը, որ շատ գեղեցիկ քաղաք մըն է:

Առաջին օրուան հանդիպումը տեղի ունեցաւ Ուրբաթ 8 Դեկտեմբեր 2006-ին, նոյն ժամանակ երկու հանդիպումներ կային, մեկը ՀԲԸՄ-ի ներկայացուցիչներուն եւ անդամներուն համար իսկ միւսը՝ ՀԲԸՄ-ի երիտասարդուներուն: Առաջին հանդիպումը տեղի ունեցաւ Intercontinental de Paris Le Grand Hotel պանդոկին՝ իսկ երիտասարդներուն ճաշը La Suite ճաշարանին մէջ: Աշխարհի չորս կողմերէն երիտասարդներ հաւաքուած էին այդ գեղեցիկ ճաշարանին մէջ: Մեր սեղանին վրայ կային երիտասարդներ Լուսուունեւ եւ Փարիզէն: Առիթը ունեցայ հանդիպելու ՀԲԸՄ-ի Փարիզի աստենապետին, որուն հետ երկար խօսակցութիւն մը ունեցայ Փարիզի երիտասարդութեան մասին. ան յայտնեց թէ երիտասարդութիւնը հաւաքելը Փարիզի ՀԲԸՄ-ի ամենակարեւոր գոտերէն է, եւ ինքը իբրեւ նախկին լիբանանահայ կը փորձէ պահել հայկական աւանդութիւնները եւ անշուշտ լեզուն:

Շաբաթ 9 Դեկտեմբերին ճիշդ ժամը 10-ին սկսաւ ՀԲԸՄ-ի 84-րդ Ըսդհանուր ժողովը: Մուտքին կային ՀԲԸՄ-ի տարրեր երկիրներուն հրատարակութիւնները եւ այդ օրուան ժողովին օրակարգը հայերէն, անգլերէն եւ ֆրանսերէն լեզուներով: Ժողովի ընթացքին խօսք առնուեցաւ տարբեր լեզուներով, բայց կար անմիջական թարգմանութիւն: Բացման խօսքը կատարեց ՀԲԸՄ-ի Նախագահ տիար Պերճ Սեդրակեան, որ շեշտեց թէ ՀԲԸՄ-ը ամեն ձեւով կը փորձէ իր գործունեութիւնը բարելաւել նոր թեքնիքներով: Ան խօսեցաւ ՀԲԸՄ-ի ներկայ եւ ապագայ դերին մասին Հայրենիքի եւ Սփիհւոքի մէջ: Ներկայացուցիւցան 2004-2005 տարեշշաններուն Միութեան ընդհանուր բարոյական եւ նիւթական տեղեկագիրները, ապա կատարուեցաւ մասնակի ընտրութիւն Կեդրոնական Կարչական ժողովի անդամներուն: Նորընտիր անդամներն էին տեարք Երուանդ Տեմիրեան (Միացեալ Նահանգներ), Նազարեթ Ֆըռթըրեան (Միացեալ Նահանգներ), Վահե Կապրաշ (Չուկցերիա), Սարգիս ճեպենեան (Միացեալ Նահանգներ), Ռուբեն Ջեշիշեան (Արժանիքներ), Լեւոն Նազարեան (Միացեալ Նահանգներ), Պերճ Փափազեան (Գանատա) եւ Վազգէն Եագուպեան (Սուրբիա):

Ս.Ս.Օ.Ս.Ս. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր ներկայութեամբ պատուեց ՀԲԸՄ-ի Ըսդհանուր ժողովը, օրինեց զայն եւ իր խօսքին մէջ նշեց թէ ՀԲԸՄ-ը որեւէ ճիգ չխնայեր օգնելու Ս. Եշմահանին եւ հայկական զանազան գիւղերու, նաեւ Արցախին:

Ներկայ եր նաեւ ՀՀ-ի Արտաքին Գործերու Նախարար տիար Վարդան Օսկանեան եւ Ֆրանսայի մօտ ՀՀ Դեսպան Ետուար Նալպանտեան:

Ժողովին ընթացքին ներկայացուցաւ տեսերիզ մը ՀԲԸՄ-ի պատմութեան մասին, որ շատ հետաքրքրական էր: Բոլոր ներկաները ուրախութեամբ կը հետեւէին ՀԲԸՄ-ի պատմութեան եւ նախաձեռնած աշխատանքներուն: Տեղին է յիշել թէ Վերջին նկարն էր ՀԲԸՄ-ի Եգիպտոսի 100-ամեակի տօնակատարութիւններուն ընթացքին առնուած խմբանկարը ՀԱՀԸՄ ՆՈՒՊԱՐԻ դաշտին վրայ:

Ժողովի աւարտէն ետք, ներկաները արիթը ունեցան իրարու հետ գրուցելու: Այդուեղ ես առիթը ունեցայ հանդիպելու տիար Պերճ Սեդրակեանին, որ զիս քաշալերեց ըսելով, «Դուս Գահիրէ շատ յոգնեցար 100-ամեակի ընթացքին, իսկ իհմա առիթն է հանգիստ ընելու եւ վայելելու»:

Ուրախ էի որ դարձեալ հանդիպեցայ տիկին Անիթա Անսարդեանին որ միշտ կը փորձէր ինծի եւ բոլորին ամեն ձեւով օգնել:

Նոյնպէս հանդիպեցայ հիւրերու որոնք ներկայ եղած էին ՀԲԸՄ-ի Եգիպտոսի տօնակատարութիւններուն:

Գահիրէն ներկայ էին տէր եւ տիկին Ալպէր եւ Լիգա Ջրետեան, օր. Ռուբինա Ազալանեան իսկ Աղեքսանդրիային տիկին Աստողի Ալեքսանդրան:

Ներկաները այցելեցին Պօղոս Նուպար Փաշայի գերեզմանը, ապա ուղղուեցան դեպի «Maison Armenienne», կառոյց մը որուն իհմնադիրն էր Պօղոս Նուպար Փաշան եւ ուր կ'ապրին հայ ուսանողներ:

Շաբաթ ժամը 7-ին բոլոր ներկաները իրեւն պաշտօնական զգեստներով ներկայ էին պանդոկին սրահը, ընթրելու եւ ապա մասնակցելու ՀԲԸՄ-ի պարահանդէսին: Ներկայ էին գրեթէ 800 հայեր:

Սրահը իրապէս իշխանական էր, կարծես թեզ կը տանէր 100 տարիներ եւ ֆրանսական թագաւարուական պալատները: Ներկայ էին Սայեաթ Նովա 2006 երաժշտական մրցոյթին մրցանակակիրները տիար Արթուր Աքշելեան (Հայաստան), Կրելուար Լորի (Ֆրանսա) եւ Տարիօ Բալմիերի (Արժանիքներ):

Դժբախտաբար երգին եւ իր նուագախումբին ներկայացուցած երաժշտութիւնը սրահին այդ հմայքին համահունչ չէր:

Սակայն ի վերջոյ անոնք խանդավառելու յաջողեցան բոլոր ներկաները, որոնք պարեցին մինչեւ առաօտեան առաջին ժամերը:

Տիար Պերճ Սեդրակեան եւ ՀԲԸՄ-ի ներկայացուցիչներ ծափահարութիւններու տակ հատեցին ՀԲԸՄ-ի 100-ամեակի կարկանդակը:

Կիրակի առաւօտ բոլորը ներկայ եղան Փարիզի Ս. Յովհաննես Սկրոտիչ հայ առաքելական եկեղեցւոյ մէջ մատուցուած Ս. Պատարագին: Պատարագին էր Ն.Ս.Օ.Ս.Ս. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Պատարագին ետք հոգեհանգստեան պաշտօն



Կատարուեցաւ ՅԲԸ-ի հիմնադիրներուն եւ նախկին բոլոր ատենապետներուն հոգլոցն ի հանգիստ:

Պատարագեն ետք դարձեալ խումբը բաժնուեցաւ երկու մասերու ՅԲԸ-ի ներկայացուցիչները ուղղուեցան ճաշի ՅԲԸ-ի մշակութային կեդրոնին մէջ, իսկ երիտասարդները հանդիպում ունեցան Renoma Café-ի մէջ Elle magazine-ի խմբագրուիին՝ Վալերի Թորանեանի հետ, ուր քննարկուեցաւ «Ֆեմինիզմ» Նիւթը:

Ճաշին ետք մօն 1200 հոգի ներկայ եղան Theatre des Champs-Elyse's-ի մէջ տեղի ունեցած երաժշտական երեկոյին, ուր մօն 3 ժամ ներկաները ունկնդրեցին բարձրորակ երաժշտութիւն: Արուեստագետ Վահան Մարտիրոսեան կարողացաւ արուեստական համար այդ գիշերը դարձնել անսունալի:

Երկուշաբթի առաւտուն կազմակեպութեցաւ այցելութիւնն *Louvre*-ի թանգարանը:

Դժբախտաբար առիթը չունեցայ ներկայ գըտ-

նուելու Versailles-ի պալատին մէջ կայանալիք գիշերուայ հաւաքոյթին: Բայց հեռատեսիլէն պարզուեցաւ, թէ որքան արքայական էր այդ երեկոն: Տիկնայք եւ պարոնայք վայելեցին արքայական երեկոյ մը, ուր դարձեալ հասուլեցաւ ՅԲԸ-ի 100-ամեակի հսկայ կարկանդակը:

Շատ հպարտ զգացի երբ հանդիպեցայ անձերու որ ներկայ էին անցեալ Ապոհիլն ՅԲԸ-ի 100-ամեակի կայացած տօնակարութեան: Անոնք բոլորն ալ կը յիշէին թէ որքան լաւ կազմակերպուած էր այդ ծեռնարկը եւ կը փափաքէին դարձեալ այցելել Եգիպտոս, պայմանաւ որ դարձեալ Եգիպտոսի ՅԲԸ-ը ըլլար կազմակերպողը:

Գեղեցիկ էր Փարիզը եւ նոյնական գեղեցիկ էր ՅԲԸ-ի 100-ամեակը Փարիզի մէջ:

ՅԲԸ-ին կը մաղթենք Յպարտալի անցեալի մը յաջորդող Լուսաշող ապագայ:

Անի Պօղոսեան



Զախեն՝ տիար Վարդան Օսկանեան, տիկիններ Սոնա Աղամեան, Վերա Սեղրակեան, Նալի Օսկանեան, տիար Պերճ Սեղրակեան, տիկին Թրիստին Ալպանէլ, Ն.Ս.Օ.Ս.Տ. Գարեգին Բ. Կարտողիկոս, տիար Տենի Թէլենեան Versailles-ի մէջ կայացած ընդունելութեան ընթացքին:



ՅԲԸ-ի 100-ամեակի հսկայ կարկանդակը



Զախեն՝ Տիար Պերճ Սեղրակեան, տիկիններ Վերա Սեղրակեան, Սեղա Տեմիրճեան, Սոնա Աղամեան, Ալի Եագուպեան եւ տիար Տենի Թէլենեան ՅԲԸ-ի 100-ամեակի կարկանդակի հատման պահուն



La Suite ճաշասրահին մէջ կայացած երիտասարդական հաւաքոյթին ընթացքին



AGBUGAB ՅԱՀԱՆԱԿ 100

ՀՊԱՐՏԱԿԻ ԱՆՑԵԱԼ, ԼՈՒՍԱՇՈՂ ԱՊԱԳԱՅ

Ը Բ Ը Ի 100-ԱՄԵԱԿԻ ԵԶՐԱՓԱԿԻԶ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԵՐԵՒԱՆԻ ՄԵԶ ԱՊՐԻԼ 2007

Ինչպես նախապես յայտարարուած էր Միութեան 100-ամեակի Եզրափակիչ հանդիսութիւնները պիտի նշուին Ապրիլ 2-9, 2007-ին Երեւանի մեջ, Հայաստան:

Այս ձեռնարկին գլխաւորաբար պիտի մասնակցին ՀԲԸ-ի Ծրջանակային Յանձնաժողովներու, Մասնաճիւղերու եւ Երիտասարդ Արհեստավարժերու վարչական ներկայացուցիչները, ինչպես նաև Միութեան գլխաւոր նուիրատունները եւ գործոն երեց անդամները որոնք մօտեն կը հետաքրքրուին Միութեան կեանքով:

Քանի մը ընկերային - մշակութային հաւաքոյթներու կողքին ծրագրուած է համաժողովի մասնակիցներուն այցելութիւնը սկսիլ ճամբորդութիւնով մը դեպի Ղարաբաղ, Ապրիլ 2-ին 4՝ ականատես ըլլալու ՀԲԸ-ի արցախեան զանազան ծրագիրներուն:

Ապա, Երեւանի մեջ երօրեայ ժողովներ պիտի գումարուին Ապրիլ 5-ին 7 որոնց ընթացքին նախագիծ մը պիտի մշակուի Միութեան ապագայի ծրագիրներն ու ձեռնարկները բնորոշելու, կարճ կամ միջին ժամանակի հիմքով:

Կիրակի, Ապրիլ 8-ին համաժողովին մասնակիցները ներկայ պիտի գտնուին Ս. Էջմիածնի Մայր Տաճարին մեջ մատուցուելիք Ս. Չատկուան պատարագին, որուն նոյն երեկոյեան պիտի յաջորդեն տօնախմբութեան հանդիսութիւն մը եւ Եզրափակիչ հրաժեշտի ճաշկերոյթ մը:

Կ'ակնկալուի որ այս հաւաքին ներկայ ըլլան մեծ թիւով Երիտասարդներ որոնք կը շահագրգռուին Միութեան ապագայով:

Միութեան հարիւրամեակի տարուան աւարտը նշելու համար, Երեւանի մեջ պիտի թաղուի ժամանակապատիճ մը (time capsule), որ պիտի բացուի 2106-ին ՀԲԸ-ի 200-ամեակին: Իւրաքանչիւր ՀԲԸ-ի մարմին մեկ առարկայ պիտի ունենայ պատիճին մեջ դրուելու համար, որպեսզի ապագայ սերունդները կարենան հպարտութեամբ յետադարձ ակնարկ նետել ՀԲԸ-ի հարուստ պատմութեան վրայ:

Ցտեսութիւն, Երեւանի մեջ Ապրիլ 2007-ին:



ԵՐԱԶ ՄԸ ՈՐ ԶԻՐԱԿԱՆԱՆԱՐ

Արդեօք երազ էր մտածել, թէ երբ այցելես հայահոժ գաղութ մը ազատորեն պիտի օգտագործես հայերէն լեզուն: Արդեօք երազ էր ակնկալել թէ երբ այցելես գաղութ մը ուր կ'ապրին 500.000 հայ, եկեղեցին ու ակումբները լեզուն պիտի գտնեն:

Երկու ամիս առաջ կը կարծի թէ այդ է պատկերը: Յայահոժ գաղութներ ուր եկեղեցին, միութիւններուն, ակումբներուն, բոլորին մէջ կը հնչէ հայ լեզուն:

Բայց կարծեմ այդ այլեւս երազ էր որ չիրականացաւ, երբ առիթը ունեցայ այցելու Ֆրանսա, ՀԲԸՍ-ի 100-ամեակի տօնակատարութիւններուն առթիւ ու հասկցայ, թէ իրականութեան եւ երազին միշեւ մեծ տարբերութիւն մը կայ:

Երբ անցեալ Ապրիլին Եգիպտոսի մէջ կայացան ՀԲԸՍ-ի 100-ամեակի տօնակատարութիւնները շատ կը զարմանայի թէ ի՞նչ պէտք կար համագումար մը կազմակերպելու Հայերէն լեզուի պահպանման մասին: Կը կարծի, թէ այդ յստակ եւ վերջացած հարց է: Լեզո՞ն թէ ոգին հարցումը ինձի համար անհասկանի էր, բայց երբ տեսայ ուրիշ գաղութներու մէջ տարածուած մտածեակերպը, հասկցայ թէ իրենց համար ոգին էր կարեւորը:

Շատերու հարցուցի, թէ արդեօք այդ ոգին կը ժառանգուի, նոյնիսկ եթէ մէկ սերունդի կրցան փոխանցել, միւս սերունդին ինչպէս կրնան փոխանցել:

Յարցուցինը երիտասարդներուն իրենց հաւաքատեղիներուն մասին, մեզի պատասխանեցին ըստելով որ մենք գրեթ չենք հանդիպի:

Ցուսախար եղայ կարգ մը հաւաքոյթներու ընթացքին մեծամասնութեան հայերէն զգիտնալուն համար, կ'օգտագործուեին անգլերէն եւ ֆրանսերէն լեզուները: Նոյնիսկ հրատարակութիւններուն մեծ մասը օտար լեզուներով էին:

Անցեալին բոլոր գաղութներէ հայեր կրնային իրարու հետ կապ ունենալ, որովհետեւ բոլորը կ'օգտագործին հայերէն լեզուն, իսկ հիմա, կան գաղութներ որոնք դժուարութիւն ունին ուրիշ գաղութներու հետ կապ պահելու: Արդեօք ծիծաղելի չէ որ երկու հայ իրարու հետ խօսելու համար թարգմանիչի մը պէտք ունենան:

Կստահ եմ որ բացառութիւններ կան, բայց դժբախտաբար այս էր մեծամասնութեան մօտ տեսած պատկերու:

Չենք կրնար մոռնալ այդ գաղութներուն մէջ թափուած ճիզզ Հայաստանի եւ հայ դատի պաշտպանութեան համար: Բայց նորէն կը վերադառնամ նոյն հարցումին. Եթէ լեզուն չըլլայ, գալիք սերունդը ինչպէս պիտի կապուի հայութեան:

Կրկին ճեռքս աքի ՀԲԸՍ-ի Խորհրդակցական Համագումարին առիթ պատրաստուած գրօյնը, որուն նիւթն էր «Հայեցի Դաստիարակութիւն եւ Հայերէն լեզուի Ուսուցում», դարձեալ կարդացի գեկուցողներուն կարծիքները:

Կ'ուզեմ ամեն գեկուցողի խօսքն քանի մը տող վերիշել զեզի հետ:

Տիկին Կասիհ ճաղալեան Սարուխանի խօսքերէն յիշած էր «Ոգին զինուորն է, լեզուն՝ անոր գենքը: Ոչ մէկ զինուոր իրաւունք ունի կամովին հրաժարելու իր զէսքէն: Ոգին եւ լեզուն այսքան անքածանելի եւ իրարմէ որքան զինուորն ու զէնքը, ապա շարունակած էր ըստելով «ազգի մը ինքնութիւնը պահպանող ամենակարեւոր ազդակներն են լեզուն եւ որոշ չափով կրօնքը: Թեեւ որպէս յենակներ իրենց տեղն ունին սեփական հողը, պատմութիւնը, աւանդութիւնները, սակայն այս բոլորին կորիզն է լեզուն: Լեզուն է որ սերունդ սերունդ կը փոխանցէ այդ յենակներ ու եւ կը զօրացնէ զանոնք»:

Ապա Տիար ժիրայր Դանիելեանի խօսքն կը յիշեմ «Լեզուն սկատած ենք ազգային ինքնութիւնը սահմանող կարեւորագոյն հիմնաքարերէն մէկը: Յետեւաբար անոր նահանջը կ'ընկալենք իբրեւ մեր ինքնութեան նահանջը»:

Իսկ տողք. Նատիա Սարաֆեան շեշտեց թէ «Միայն ամենօրեայ վարժարանն է հայոց լեզուի հիմնական պահպանողը»:

Ապա Տիար Յակոր Յակորեան առաջարկեց, «Յայ դպրոցի գոյատեսման համար անհրաժեշտ բոլոր կողմերու մասնակցութեամբ պէտք է մշակել տեսիլք»:

Իսկ Վերջին գեկուցող տողք. Աշոտ Սելյոնեան ներկայացուց «Յայ լեզուն Որպէս Ազգապահպանումի Միջոց, Պատմական Յենքի Վրայ եւ Առկայ Կարելիութիւններու Օգտագործում» նիւթը:

Խորհրդաժողովն էտք հօչակագիր մը ներկայացուեցաւ վեց առաջարկներով:

Բայց արդեօք այդ առաջարկները իրագործելու համար որեւէ ճիզ կը թափուի:

Կրդէն հայ լեզուի նահանջը կը գգանք նոյնիսկ մեր գաղութներ ներս, որ ժամանակին տուած է շատ մը բանաստեղծներ ու խմբագիրներ: Երբ ձեռնարկ մը տեղի կ'ունենայ դժուար է գտնել բանախօս եւ նոյնիսկ նկարագրական մը գրող:

Իսկ արեւմտեան Երկիրները ուր կ'ապրին մեծ թիւով հայեր, իրենց հրատարակութիւններուն մեծամասնութիւնը հայերէն լեզուով չէ, այլ օտար լեզուներով:

Չեմ կրնար պատկերացնել որ օրը պիտի գայ երբ հայրիներ ներկայ պիտի գտնուին մեր Պատարագին առանց հայերէն հասկանուու ու քարոզներուն եւ ձեռնարկներուն խօսքերը պիտի ըլլան օտար լեզուներով:

Դժբախտութիւնը հոն է որ շատերը չեն զգար թէ մենք մեր ձեռքով կը մեռցնենք այն լեզուն զոր պահելու համար մեր մեծ հայրերը իրենց կեանքը տուած են:

Պատմութեան մէջ միշտ ալ մեր նախահայրերը երբ կը հասնեն որեւէ օտար Երկիր, նախ կը հիմնեն Եկեղեցի ու դպրոց, որովհետեւ գիտելի թէ մեզի բաժնեւու ամենալաւ ձեւն եր մեր լեզուն մոռցնել տալ, ապա ծովել այլ Երկիրներու ժողովուրդներուն հետ:

Լեզուն միայն տառ ու բառ չէ, այլ մշակոյթ, հայկական երգ, երաժշտութիւն, պար, արուեստ: Երբ փոքրիկները հայերէն Երգեն արդէն ինքնաբերաբար կը կապուին հայութեան:

Երբ ես փոքրիկ էի, մեր ուսուցիչներուն մեծամասնութիւնը հայ էին, անգլերէնի, գծագրութեան, հարկաւ հայերէն լեզուի, մարզանի, ձեռային աշխատանքի: Այս բոլոր կ'օգնէ հայ լեզուն պահելու համար:

Կը փափաքիմ որ պատկերը քիչ մը փոխուի, կը փափաքիմ որ հայութիւնը հասկանյ հայերէն լեզուի կարեւութիւնը եւ զայն օգտագործ տուներէն ներս, հասկանյ հայ դպրոցին կատարած եւ կատարելիք դերը հայապահպանամ մէջ, եւ զաւակներուն դաստիարակութիւնը վստահի հայկական դպրոցներուն:

Արդեօք դժուար է որ երազս իրականանայ:

Ասի Պողոսեան



ՀԵԼԻՈՊՈԼՍՈՅ ՀՄԸՄ ՆՈՒՊԱՐԻ ՊԱՍՔԵԹ ՊՈԼԻ ՄՐՑԱՇԱՐՔԸ

Ինչպես ամեն տարի, այս տարի եւս, Ուրբաթ 6, Ժարաթ 7 եւ Կիրակի 8 Յոկտեմբեր 2006-ին, Յելիոպոլսոյ ՀՄԸՄ ՆՈՒՊԱՐ մարզարանին մէջ տեղի ունեցաւ պասքեթ պոլի եգիպտահայ մրցաշարքը:

Այս տարուայ մրցաշարքը կը նշեր Եգիպտոսի Յայոց Թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերշ. S. Աշոտ Ս. Եպս. Մևացականեանի հովանաւորութիւնը, իսկ նախագահութիւնը ստանձնած էին ՀԲԸՄ-ի Եգիպտոսի Շոշ. Յանձնաժողովի եւ Գահիրէի Պատ. Զաղարական ժողովի ատենապետ տիար Պերճ Թերզեան եւ տիկինը:

Նկատի ունենալով որ այս տարի եւս Գահիրէի ՀՄԸՄ Արարատի խումբը կը բացակայէր մրցաշարքն, Յելիոպոլսոյ ՀՄԸՄ ՆՈՒՊԱՐի վարչութիւնը գաղափարը ունեցած էր մասնակցող 4 խումբերը, ՀՄԸՄ ՆՈՒՊԱՐ Աղեքսանդրիա, ՀՄԸՄ ԿԱՄՔ, ՍԵՆԹ ԹԵՐԵՇ եւ Յելիոպոլսոյ ՀՄԸՄ ՆՈՒՊԱՐ, ամեն օր իրարու դէմ խաղալու սկզբունքով կազմակերպել մրցաշարքը:

Քանի որ միայն Յելիոպոլսոյ ՀՄԸՄ ՆՈՒՊԱՐն է որ տղող Ա. խումբն զատ ունի կանոնաւոր ու յարատելող 4 խումբեր եւս, աղջիկներու Ա. խումբ, 16 տարեկանեն վար տղող եւ աղջիկներու խումբեր եւ mini basket-ի խումբ: Ուստի մրցաշարքին ընթացքին եգիպտական խումբեր հրաւիրուած էին մրցելու անոնց հետ:

Այսպէս՝ Ուրբաթ 6 Յոկտեմբերին սկսաւ մրցաշարքը ծանրաբեռնուած յայտագրով մը՝ 4 մրցումներով, որոնք սկսան կ. վ. ժամը 7.30-ին ու աւարտեցան առաւտեան 1-ին:

Ա. մրցում: Յելիոպոլսոյ ՀՄԸՄ ՆՈՒՊԱՐի կրտսեր աղջիկներու խումբը (16 տարեկանեն վար) ընդունեցի Եգիպտական Ալ Չուինուրի, որ աւարտեցաւ ի նպաստ մեր աղջիկներուն, որոնք ստացան տողք. Եւ տիկին ծորճ Սիմոնեանի նուիրած բաժակը:

Բ. մրցում: Յելիոպոլսոյ ՀՄԸՄ ՆՈՒՊԱՐի կրտսեր տղոց խումբը (16 տարեկանեն վար) ընդդէմ Ալ Չուինուրի: Մրցումը աւարտեցաւ ի նպաստ մեր տղոց, որոնք ստացան տողք. Եւ տիկին Գերդ Երզնկացեանի նուիրած բաժակը:

Գ. մրցում: Ս. ԹԵՐԵՇի եւ ՀՄԸՄ ԿԱՄՔի միջեւ տեղի ունեցած այս մրցումը աւարտեցաւ ի նպաստ ՀՄԸՄ Կամք:

Դ. մրցում: Յելիոპոլսոյ ՀՄԸՄ ՆՈՒՊԱՐի եւ Աղեքսանդրիոյ ՀՄԸՄ ՆՈՒՊԱՐի միջեւ տեղի ունեցած մրցումը աւարտեցաւ ի նպաստ Յելիոպոլսոյ խումբին:

Ժարաթ 7 Յոկտեմբերի մրցումները չենք կրնար նկատել որպէս ստուգում մարզաւէր հասարակութեան համբերութեան, որովհետեւ միայն 2 մրցում-

ներ կային յայտագրին վրայ:

Ա. մրցում: Ս. ԹԵՐԵՇ ընդդէմ ՀՄԸՄ ՆՈՒՊԱՐ Յելիոպոլսի որ աւարտեցաւ ի նպաստ ՀՄԸՄ ՆՈՒՊԱՐին:

Բ. մրցում: ՀՄԸՄ ՆՈՒՊԱՐ Աղեքսանդրիա ընդդէմ ՀՄԸՄ Կամքի, որ աւարտեցաւ ՀՄԸՄ Կամքի յաղթանակով:

Կիրակի 8 Յոկտեմբերի յայտագրին վրայ կային 3 մրցումներ:

Գ. մրցում: Յելիոպոլսոյ ՀՄԸՄ ՆՈՒՊԱՐի աղջիկներու Ա. խումբը խաղաց Ալ Չուինուր խումբին դէմ, յաղթեց ու տիրացաւ տէր եւ տիկին Օնսիկ Պըլըթանեան բաժակին:

Բ. մրցում: ՀՄԸՄ ՆՈՒՊԱՐ Աղեքսանդրիա ընդդէմ Ս. Թերեգի: Բաւական տաք ու հետաքրքրական խաղարկութիւնն է մը եւոք Ս. Թերեգի խումբը յաղթական դուրս եկաւ մրցումներ:

Մրցաշարքի վերջին մրցումներ առաջ վարչութեան անունով տողք. Ճորճ Սիմոնեան խօսք առաւ: Ան շեշտեց որ ՀՄԸՄ ՆՈՒՊԱՐի վարչութիւնը ճիգ չի խնայեր պասքեթ պոլի հանդեա սէր սերմանելու ակումբի մասնուկներուն, պատանիներուն ու երիտասարդներուն մէջ, տրամադրելով անոնց բոլոր յարմարութիւնները: Մնայուն չորս մարզիներ կը մարզեն խումբերը: Վարչութեան նեցուկ կ'աշխատին կարգ մը օժանդակ անդամներ, որոնք մօտեն կը հետեւին մարզարանի տարբեր խումբերու մարզումներուն: 10 տարեկանեն վար աղջիկներու խումբը կը վայելէ տիկին Սեւան Տրդատեանի հոգատարութիւնը որպէս մարզիչ-պատասխանատու: 16 տարեկանեն վար աղջիկներու խումբին պատասխանատուներն են տիկիններ Նայիրի Սիմոնեան եւ Լիլիան Իրատեան: Աղջիկներու Ա. խումբին պատասխանատուներն են տէր եւ տիկին Ժիրայր եւ Սոսի Յակոբեան:

Տիկին Ալիս Թերզեան եւ տիար Վազգեն Իրատեան որպէս պատասխանատու կը հետեւին 16 տարեկանեն վար տղոց խումբին: Իսկ տղոց Ա. խումբին պատասխանատուն է տիար Վահե Վարժապետեան:

Տոքք. Ճորճ շնորհակալութիւն յայտնեց բոլորին իրենց տարած աշխատանքին համար: Նաեւ շնորհակալութիւն յայտնեց երեց տղոց բաժակը նուիրող տէր եւ տիկին Սկրտիչ Կոճամանեանին (որոնք սակայն կը բացակայէին) իրենց իշխանական նուիրատուութեան համար, որուն շնորհիւ կարելի եղաւ շինել WI FI Internet and Games երիտասարդական կերորուն մարզարանին մէջ:

Ան նաեւ շնորհակալութիւն յայտնեց մրցաշարքը հիվանաւորող Եգիպտոսի Թեմի Առաջնորդ Տ. Աշոտ Եպս. Մևացականեանի, նախագահող տէր եւ տիկին Պերճ Թերզեանի, մրցաշարքին բաժակներ նուիրողներուն եւ տէր եւ տիկին Վարդ Ալեք-



սանեանի որոնք ինչպէս միշտ, այս տարի եւս նուիրած էին մրցաշարքին բոլոր մետալները:

Վերջին մրցումը սովորական կը նկատուեր, քանի որ մրցաշարքին ընթացքին ՀՄԸ ԿԱՍ ՇԵՐՍ-Ը ՆՈՒՊԱՐ ՅԵԼԻՆՊՈԼԻՍ բոլոր մրցումներուն ալ յաղթած էին: Երկու խումբերուն միշեւ մրցումը եղաւ տաք եւ հետաքրքրական, մաքուր ու մարզական բարձր ոգիով:

Երկու խումբերուն ուժերը գրեթէ հաւասար էին, արդիւնքը կը բարձրանար արագ եւ նոյնպէս հաւասար: ՀՄԸ ՆՈՒՊԱՐ սկսաւ դաշտ հանել իր նորագոյն ուժը, խումբին նոր մարզիկները:

Ուրախալի էր տեսնել որ խաղացողներուն մեծամասնութիւնը պատասխներ ու երիտասարդներ

էին որոնք եկած էին փոխարինելու նախորդները:

Երկու խումբերը բարձր մակարդակ ցուցաբերեցին ու մրցումը վերջ գտաւ ի նպաստ ՅԵԼԻՆՊՈԼԻՍ ՀՄԸ ՆՈՒՊԱՐին 104-90 արդիւնքով:

Վարձը կատար բոլոր մարզիկներուն, որոնք 3 օրուայ ընթացքին Յայ հասարակութեան հրամցուցին մաքուր խաղարկութիւն: Նաեւ վարձը կատար ՅԵԼԻՆՊՈԼԻՍ ՀՄԸ ՆՈՒՊԱՐ վարչութեան, յաշող մրցաշարք մը կազմակերպելուն համար:

Սոսի Յակոբեան



ՀՄԸ ՆՈՒՊԱՐի 16 տարեկանեն վար աղջիկներու խումբը



ՀՄԸ ՆՈՒՊԱՐի 16 տարեկանեն վար տղոց խումբը



ՀԲԸ-ի 100-ամեակին առթիւ ՀՄԸ ՆՈՒՊԱՐի ատենապետ տոքթ. Կարօ Արգարեան օրուան նախագահ տիար Պերճ Թէրզեանի կը յանձնէ յուշանուեր մը



ՅԵԼԻՆՊՈԼԻՍ ՀՄԸ ՆՈՒՊԱՐի խանդապար մարզիկներն ու անդամները բաժակը շահելն ետք



ՄԵՐ ԳԱՂՈՒԹԵԼ ՆԵՐՍ

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ 85-ԱՄԵԱԿԻ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ

ՈՎԿ-ի Եգիպտոսի Շրջանակային վարչութիւնը Շաբաթ, 4 Նոյեմբեր 2006-ի երեկոյեան ՀՅ-ի Կոկան-եան Սրահին մէջ տօնախմբեց կուսակցութեան հիմնադրման 85-ամեակը, նախագահութեամբ Կոկան-եան Սրահի նախագահ տիհար Կարպիս Եազրեանի:

Զեռնարկը իսկական տօնախմբութիւն էր քանի մը առումներով:

Ա- Յայ ժողովուրդի վերջին 100-ամեակի պատմութեան քաղաքական կեանքին մէջ իր ինքնազոհ ու գիտակից գործունեութեամբ յայտնի այս կուսակցութեան հիմնադրութեան 85-ամեակին նշումը իրենց ներկայութեամբ յարգած էին գաղութին Առաքելական եւ Կաթողիկէ Յամայնքներու Առաջնորդները, ՀՅ Դեսպանը, Գահիրէի եւ Աղեքսանդրիոյ Թեմական ժողովներու ատենապետները, ՀԲԸ-ի Շրջանակային Յանձնաժողովի ատենապետը, զանազան կազմակերպութիւններու ներկայացուցիչներ եւ տարեցներու ու երիտասարդներու հասարակութիւն մը:

Բ- Ակնյայտ էր որ կուսակցութեան տարեց եւ երիտասարդ անդամները ոչինչ ինսայած էին ճոխ, վայելու և պատշաճ ընդունելութիւն մը կազմակերպելու համար: Յաճոյք էր տեսնել անոնց կողք - կողքի գործակցութիւնը:

Գ- 85-ամեայ կուսակցութեան մասին արտայայտուելու պատասխանատուութիւնը յանձնուած էր ոչ թէ տարեց կուսակցականի մը, ինչպէս կ'ըլլար ընդհանրապէս, այլ երիտասարդուիի մը:

Տիկին Կասիա ճղալեան նախ անդրադարձաւ

կուսակցութեան հիմնադրութեան, քնութագրեց ՈՎԿ-ի կուսակցութիւնը որպէս ինքնազոհ կուսակցութիւն որ ազգին, Եկեղեցին եւ հայրենիքին շահերը կը գերադասէ կուսակցութեան շահերէն, եւ տալէ Ետք օրինակներ որոնք կը փաստէին իր խօսքերը ըսաւ: «Պէտք է մեր ուժերը կերպուացնենք բարելաւելու Յայատանի եւ Արցախի քաղաքական եւ տնտեսական իրավիճակը, որպէսզի արիւնահոսութիւնը կենայ, արտագաղթողները վերադառնան եւ չենցնեն այդ պարապ գիւղերն ու քաղաքները: Պէտք է այսօրուընէ աշխատինք ունենալու պատրաստ ծրագիր որ եթէ գայ այդ երանելի օրը, երբ պիտի վերատանանք մեր պատմական հողերը, գիտնանք ինչպէս կազմակերպել նոր ներգաղթ մը: Պէտք է այլէւս մեր ծրագիրները մշակելու ընթացքին՝ ըլլան անոնց ներկուսակցական, ներգաղութային կամ համահայկական, դաս առնենք մեր անցեալի դեկավարներէն եւ ըլլանք հեռատես, իրատես եւ նոր հանգամանքներու յարմարոյ:

Այսօր, ՈՎԿ-ը իր շարքերուն մէջ պակասը կը զգայ աշխատողներու իր վարած ինքնազոհ քաղաքականութեան պատճառաւ: ՈՎԿ-ի անդամները կամաւոր կերպով կ'աշխատին զանազան ազգային հաստատութիւններու մէջ իրենց գաղութներուն պահպանման համար: Պիտի ինդրէի ՈՎԿ-ի համակիրներէն որ իրենց քննադատութիւնները ըլլան շինչէ եւ օգնեն կուսակցութեան, որպէսզի ան շարունակէ տարածել իր ամենակարեւոր պատգամը «ՀԱՅՐԵՆԱԿԱԽՐՈՒԹԻՒՆԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՐ»: Պատիր մեր կուսակցութեան»:

Բարեյաջող երթ ՈՎԿ-ին:

ԳԱՅԻՐԵԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԵՆ ՆԵՐՍ ՁԵԿՈՅՑՑ ԵՐԵՔ ՆԻՒԹԵՐՈՒ ՄԱՍԻՆ

Սփիտոք Յայաստան համագործակցութեան ծիրէն ներս 2006 թուականին Յայաստանի մէջ տեղի ունեցան երկու կարեւոր համաժողովներ:

Անոնցմէ առաջինը Յամահայկական Կրթական Երկրորդ Յամաժողովն էր որ տեղի ունեցաւ 17-20 Օգոստոսին Ծաղկածորի մէջ, իսկ երկրորդը՝ Յայաստան - Սփիտոք Երրորդ Խորհրդաժողովը որ 18-20 Սեպտեմբերին կայացաւ Երեւանի մէջ:

Այս զոյգ կարեւոր հաւաքներուն մասին էր որ արտայայտուեցաւ համաժողովներուն ներկայ եղած Գահիրէի Քաղաքական ժողովի եւ Եգիպտոսի ՀԲԸ-ի Շրջանակային Յանձնաժողովի ատենապետ տիհար Պէրճ Թերգեան, Ուրբաթ, 17 Նոյեմբեր 2006-ի երեկոյեան, Գահիրէի Ազգային Առաջնորդարանի դահլիճին մէջ:

Նուազ կարեւոր չէր նաեւ յայտագրին վրայ եղած երրորդ նիւթը՝ այցելութիւն Արեւմտեան Յայաստան 22-28 Սեպտեմբեր 2006:

Պարփակել երկու նիւթեր միատեղ մէկ հանդիպման մէջ, ընտրել ու համադրել երկու համաժողովներուն ընթացքին տեղի ունեցած գեկուցումները, արծարծուած հարցերն ու նախատեսուած լուծումները եւ փոխանցել հանրութեան անոնց ամփոփումը լուրջ աշխատանքի կը կարօսի:

Այդ էր որ ըրած էր Պր. Թերգեան եւ փոխանցեց զայն ներկայ հասարակութեան:

Երրորդ նիւթը որ ներառնուած էր յայտագրին մէջ, 22-28 Սեպտեմբեր 2006-ին գեկուցողին կողմէ Արեւմտեան Յայաստան կատարուած այցելութեան մը տեսերիզով ցուցադրութիւնն էր պաստարի վրայ



Եւ ականատեսի խօսքով:


Կորսուած գեղատեսիլ հայրենիքի մը մեկ պատառիկն էր, մեր անցեալի փառքին ու ցաւին պատմութեան մեկ մասը:

Տեսերիզը մեզ փոխադրեց Երեւանէն Ախալքալաք, Կարս, Ասի, Պայազետ, Վան, Մուշ, Էրզրում, Վրտահան եւ վերադարձ Երեւան:

Կարտի չէ տեսնել իւրաքանչիւր քաղաքի, գիւղի,

վանքի, ամրոցի կամ եկեղեցիի մեջի ու դուրսի մեր մեծ հայրերուն ծեռակերտներուն հետքերը, մեր տեղահանուած ժողովուրդին ձգած քարակոփ մշակոյթը ու չյուզուիլ, չափսոսալ կորուստը, միեւնոյն ժամանակ չբռնցքուիլ ու չորոշել վերադարձնել զանոնը:

Երկար էր հանդիպումը Եւ մեծ ու խոր տպաւորութիւնը:




Էրզրումի շրջանի Ապրանք գիւղի մօտ Երկու հսկայ խաչքարեր



Վարագայ Վանք



Վանայ Բերդ



Ասի քաղաքի Մայր Տաճար



ՆՇՈՒՄ ԳԵՐԸ. Տ. ԳՐԻԳՈՐ ՕԳՈՍՏԻՆՈՍ ՍՐԲ. ԵՊՍ. ԳՈՒԱՆԻ ՔԱՐԱՆԱՅԱԿԱՆ ԶԵՌԱՆԴՐՈՒԹԵԱՆ 25-ԱՄԵԱԿԻՆ

Աղեքսանդրիոյ Կաթողիկէ Յայոց Պատրիարքական Խորհուրդը Կիրակի, 19 Նոյեմբեր 2006-ին, Յելիպոլսոյ Սրբուհի Թերեզա Եկեղեցին մէջ Յորելենական հանդիսութեամբ մը նշեց Գերծ. Տ. Գրիգոր Օգոստինոս Սրբ. Եպս. Գուսանի քահանայական ձեռնադրութեան 25-ամեակը:

Եկեղեցին մէջ մատուցուած Ս. Պատարագին որուն մասնակցեցան նաեւ Յայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Պատրիարք Կաթողիկոս Տ. Պետրոս Թարմունիի այս առթիւ ուղարկած կղերական Ներկայացուցիչները եւ անոր յաջորդող արաբերէն եւ հայերէն լեզուվ արտասանուած Սրբազան Յօր Ելոյթին ներ-

կայ Եղան Եգիպտոսի Յոգեւոր Պետեր եւ Յայրեր, Ազիարի Ներկայացուցիչը, դիւանագետներ, պաշտօնական անձնաւորութիւններ, զանազան կազմակերպութիւններու Ներկայացուցիչներ եւ հոծ հասարակութիւն մը:

Եգիպտոսի Նախագահ Յուսնի Մուլպարաք շնորհաւորական գիր ուղարկած է Գերծ. Յորելեարին:

Եկեղեցւոյ մէջ կայացած պաշտօնական հանդիսութենեն ետք Յորելեարը Ներկաներուն շնորհաւորանըները ընդունեց կից դահլիճին մէջ ուր եւ տեղի ունեցաւ պատշաճ հիւրասիրութիւն մը:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ ԱՇԽԱՐՉԱՋՈՎԱԿ ԵՐԳԻՉ ՇԱՐԼ ԱԶՆԱԻՈՒՐԻ ՀՅ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄԷԶ

Գահիրէի Շարժապատկերի 30-րդ փառատօնն եր առիթը, որ Եգիպտոս ժամանէ հայազգի աշխարհահոչակ Երգիչ Շարլ Ազնաւոր:

Ազնաւորի չափազանց կարճ կեցութիւնը սակայն արգելք չեղաւ, որ Եգիպտոսի մօտ ՀՅ Լիազօր եւ Արտակարգ Դեսպան տոքթ. Ուրբեն Կարապետեան ի պատիւ մէծ Երգիչին դեսպանատան մէջ ընդունելութիւն մը կազմակերպէ, որուն ներկայ Եղան օտար եւ հայ հանգամանաւոր անձեր, դերասաններ, մտաւորականներ, լրագրողներ եւ այլ անձինք:

Սոյն ընդունելութեան ընթացքին ի պատիւ օրուան հիւրիին քանի մը Երգերով Ելոյթ ունեցաւ

Եգիպտահայ ծանօթ Երգչուի Անուշքա իր նուագախումբին ընկերակցութեամբ:

Շարլ Ազնաւորը հրաւիրուած էր Եգիպտացի աշխարհահոչակ Երգիչի Կողմէ, Ներկայ գտնուելու փառատօնին բացման արարողութեան:

Փառատօնին բացման հանդիսութեան ընթացքին հանրաճանաչ այլ արուեստագետներու կողքին բեմ հրաւիրուեցաւ նաեւ Շարլ Ազնաւոր որ բուռն ծափահարութիւններու ներքեւ արժանացաւ պարգևատրուման:

ՀՅ ԳԱՍ-Ի ՆԱԽԱԳԱՅ ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ ԱՅՅԸ ԳԱՅԻՐԵԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Յինգշաբթի, 7 Դեկտեմբեր 2006-ի Երեկոյեան, Գահիրէի Ազգային Առաջնորդարան այցելեց Յայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի Նախագահ տիար Ռադիկ Սարտիրոսեան, Եգիպտոսի մօտ ՀՅ Լիազօր եւ Արտակարգ Դեսպան տոքթ. Ուրբեն Կարապետեանի ուղեկցութեամբ:

Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Եկեղեցի այցելելէ Ետք, յարգարժան հիւրը Առաջնորդարանին մէջ ներկայ հասարակութեան հետ ունեցաւ հանդիպում մը, որուն ընթացքին Առաջնորդ Սրբազան Յայրը ամփոփ տեղեկութիւններ տուաւ Եգիպտահայ գաղութիւն անցեալին եւ ներկային մասին:

ՀՅ Դեսպան տոքթ. Ուրբեն Կարապետեան ներկաներուն ծանօթացուց հիւրը, որմէ Ետք ան Ելոյթ ունենալով խօսեցաւ իր Եգիպտոս գտնուելու առիթին, Յայաստանի Ազգային Ակադեմիայի անցեալի ձեռքբերումներուն եւ ներկայի վիճակին մասին:

Յանդիպման ընթացքին Եղան հարցումներ որոնց ան պատասխանեց: Զաղաքական Ժողովի Առաջնապետ տիար Պերճ Թերգեան Յայաստանի մէջ Սփիրոքահայ Վարժարաններուն համար հայերէն լե-

զուի ուսուցիչներ պատրաստելու կարելիութեան մասին հարցումներ ուղղեց եւ խնդրեց, որ յարգելի Նախագահը այս հարցը արծարծէ հայրենիքի համապատասխան մարմիններուն մօտ:

Յանդիպումը աւարտեցաւ կոկիկ հիւրասիրութեամբ:

Նշենք որ յարգարժան հիւրը Եգիպտոս կը գըտնուեր մասնակցելու Աղեքսանդրիոյ մէջ կազմակերպուած միջակադեմական միջազգային կլոր սեղանի աշխատանքներուն:

Գահիրէ կեցութեան շրջանին տիար Մարտիրոսեան հանդիպում ունեցած է Գահիրէի Յամալսարանի ղեկավարութեան հետ, որուն ընթացքին ընսարկուած են Յայաստանի եւ Եգիպտոսի միջեւ գիտական կապերու զարգացման հևարաւորութիւնները:

Անդրադարձ Եղած է նաեւ 2007 թուականին Գահիրէի Յամալսարանի Բանասիրական բաժնին մէջ հայագիտական ամպիոն ստեղծելու համար տարուող աշխատանքներուն մասին:



ՀԳՄ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓԱՌԱԾՈՒ

Յայ Գեղարուեստասիրաց Միութիւնը Կիրակի 7 Յունուար 2007-ին, Պըլըքտանեան Սրահին մէջ ճնշյայտագրով մը նշեց Ս. Ծնընդեան տօնին առջիւ կազմակերպուած երիտասարդական 50-րդ Փառատօնը:

50-րդ Փառատօնը կը վայերէր հիվանաւորութիւնը Եգիպտոսի Թեմի Արաշնորդ Տ. Աշոտ Սրբազն Մսացականեանի եւ Նախագահութիւնը Գահիրէր Թեմական Ժողովի ատենապետ տիար Անդրանիկ Մեսրոպեանի եւ տինոչ՝ տիկին Նուարդի:

Յամեմատած Վերջին շրջանի փառատօներուն, այս տարուայ յայտագիրը կը գերազանցէր Նախորդները մասնակից միութիւններու քանակով եւ կատարման որակով:

Յանդիսութեան մասնակցած եին Եգիպտահյա գաղութեն՝ Գահիրէր եւ Աղեքսանդրիոյ մէջ մշակութային գործունեութիւն ունեցող միութիւններ ՀԳՄ, ՀԲԸ-Գահիրէ, Կոկանեան Սրահ, Յուսաբեր, Տիգրան Երկաթ Աղեքսանդրիա ինչպէս նաեւ Գալուս-



ՀԲԸ-ի «Ծիածան» Մանկապատանեկան Երգչախումբ

տեան Ազգային Վարժարանը Գահիրէ:

ՀԲԸ-ի Գահիրէի Մասնաճիւղի «Ծիածան» Մանկապատանեկան Երգչախումբը երկու երգ ներկայացուց խմբավարութեամբ Միհրան եւ Գոհար Ղազէլեաններու, դաշնամուրի ընկերակցութեամբ և նաև օր Արիկեանի:

Տեղի ունեցաւ նաեւ պարգեւատրում: ՀԳՄիութեան ատենապետ տիար Գրիգոր Մարգարեան բեմ իրաւիրելով նախկին Վարչականներ տիկին Նուարդ ճաճռեանը եւ տոքթ. Աւետիս ճաղեանը, Նոյնական 2004-2005, 2005-2006 տարեշրջաններու գերազանցիկ արդիւնքներ արձանագրած համալսարանաւարտներ Ռուբինա Արյանեաը, Լուսի Գասապեանը, Տօրիս Սոլոմոնը եւ Արթո Պըլըքտանեանը, շնորհակալական եւ շնորհաւորական խօսք ետք Միութեան անունով պարգեւատրեց զանոնք:

Փակման կարծ ու իմաստալից ելոյթով, ապա՝ պահպանիչով Արաշնորդ Սրբազն Յայրը փակեց օրուան հանդիսութիւնը:

ՀԲԸ-ի Ծիածան Մանկապատանեկան Երգչախումբի «ԱՅԾԵՄՆԻԿ» ՀԱՆԳՈՄԵԱՆ ՏԱՆ ՄԵԶ

Յինգշաբթի 25 Յունուար 2007-ի ճիշդ ժամը 5.30-ին, ՀԲԸ-ի «Ծիածան» Երգչախումբի փոքրիկները մէծ եռանդով ու խանդավառութեամբ, Այծեմնիկ Յանգստեան Տան դունեն ներս «խուժեցին» միաժամանակ կեանք ներշնչելով պատըսպարեալներուն եւ խանդավառութիւն՝ Այծեմնիկի այլապէս հանդարտ եւ միօրինակ մթնոլորտին:

«Ծիածան» Երգչախումբը եկած եր իր ամիսներով սորված հայկական գեղեցիկ երգերու փունչը ներկայացնելու երեցներուն, գուարճացնելու եւ գոհունակութիւն պատճառելու համար անոնց, ի մտի ունենալով թէ երեցներուն համար դժուար եր ներկայ գտնուիլ Երգչախումբի զանազան համերգներուն:

Մօ. Միհրան Ղազէլեան եւ իր տիկինը Գոհար, հերթարար կը դեկավարէին Երգչախումբը եւ դաշնակի վրայ իրենց կ'ընկերանար տիկին Նանօր Արիկեան:

Երգչախումբին ելոյթը կարծ եր, մի քանի ընտրեալ ու բարձրորակ երգերով փոքրիկները հմայցին երեցները, արժանացան անոնց ծափահարու-



ՀԲԸ-ի «Ծիածան» Մանկապատանեկան Երգչախումբի անդամները «Այծեմնիկ» Յանգստեան Տան մէջ

թիւններուն եւ շնորհաւորութիւններուն, ուրախացան եւ ուրախացուցին ներկաները:

«Ծիածան» Երգչախումբի փոքրիկները միայն իրենց ծիրքերը չե որ ներկայացուցին այդ օր: Անոնք երեցներուն համար իրենց հետ բերած եին նաեւ զանազան գեղեցիկ նուերներ, զորս անձամբ բաժնեցին պատսպարեալներուն:

Յամերգէն ետք Այծեմնիկի Տիկնասաց Յանձնախումբը անուշեղներու պատշաճ ու կոկիկ սեղան մը պատրաստած եր բոլորին համար: Փոքրիկներն ու երեցները խմբովին կերան, խմեցին ու գուարճացան:

Ինչ լաւ երեւոյթ է, որ համայնքին կրտսեր անդամներուն վրայ պարտականութիւն ինկած եր անմիջական յարաբերութեան մէջ մտնել երեցներուն հետ, միջոց մը, որ փոքրերուն մէջ այլասիրութեան զգացումը կը զօրացնէ եւ իրենց շրջանակին ծառայելու գաղափարին կը ծանօթացնէ:

Թո՞յ նման քայլերը մեր մէջ աճին եւ զարգանան:

Նորա Չաքարեան



ԱՆԴԱՄԱԿԱՆ

ԾՆՈՒՆԴ

18 Սեպտեմբեր 2006-ին լոյս աշխարհ եկաւ ՀԲԸՍ-ի Աղեքսանդրիոյ Մասնաճիւղի ատենադպիր տիար Յրանդ Վարձաբետեանի եւ տիկին Շողերի երկրորդ դստրիկը, զոր անուանակոչած են Արեւիկ:

Ձերմօրէն կը շնորհաւորենք նորածինին ծնողքը, մեծ ծնողները՝ ՀԲԸՍ-ի Աղեքսանդրիոյ Մասնաճիւղի ատենապետ տիար Սարգսի Վարձաբետեան ու տիկին Մակին, Գահիրէի ՀՄԸՍ ՆՈՒՊԱՐԻ անդամներ տէր եւ տիկին Վիզեն Վարժապետեանները, նոյն Միութեան երկարամեայ անդամներէն նորածինին մեծ մեծ ծնողները՝ տէր եւ տիկին Անդրօ Վարժապետեանը եւ տիկին Շաքէ Առաջելեանը նաեւ տիկին Ծիածան Յակոբեանը եւ Արեւիկին բոլոր հարազատները:



Ուրախութեամբ տեղեկացանք թէ 16 Յոկտեմբեր 2006-ին «Տեղեկատու»-ի գեղարևստական ճեւաւորման պատասխանատու տիար Շահէ Լուսարարեան եւ տիկինը Նաթալի, բախտաւորուած են առջինեկ աղջիկ զաւակով մը զոր անուանած են Սարին:

Կը շնորհաւորենք նորածինին ծնողքը եւ մեծ ծնողները, Տէր եւ Տիկին Գալուստ Ասլանեանը, ու Սարինին բոլոր հարազատները եւ իրեն կը մաղթենք վարդագոյն եւ արեւոտ օրեր:

ՀԲԸՍ-ի Գահիրէի Մասնաճիւղի անդամներէն տէր եւ տիկին Շայկ եւ Այտա Նազաշեաններ, բախտաւորուեցան երկրորդ թոռնեկով մը:

Երեւանի մէջ Յունուար 5-ին, լոյս աշխարհ եկած Անին ուրախացուց ծնողքը՝ Տէր եւ Տիկ. Աշուն եւ Անսա Նազաշեանները, մեծ ծնողները Գահիրէ եւ Երեւան, եւ մեծ մեծ մայր տիկին Զարուհի Զօրայեանը:

Կը շնորհաւորենք զիրենք եւ իրենց բոլոր հարազատները ու նորածինին կը մաղթենք արեւատ տարիներ:

ԱՄՈՒՆՈՒԹԻՒՆ



ՀԲԸՍ-ի Գահիրէի Մասնաճիւղի անդամ, ՀՄԸՍ ՆՈՒՊԱՐԻ պասքեթապոլի խումբի մարգիկ տիար Կարեն Յակոբեանի եւ օր. Արտիհնէ Շապոյեանի Ս. Պատկի խորհուրդը տեղի ունեցաւ Գահիրէի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Սայր Տաճարին մէջ, Կիրակի 14 Յունուար 2007-ին:

Արտագին շնորհաւորութիւններ ամուսնացեալ զոյգին, ծնողներուն «Տեղեկատու» եռամսեայի աշխատակից տիկին Սոսիկն եւ ամուսնոյն տիար Ժիրայր Յակոբեանի, տէր եւ տիկին Արմեն եւ Շուշան Շապոյեանի, մեծ ծնողներուն տէր եւ տիկին Կարօն Երետեանի եւ բոլոր հարազատներուն:

Թող նորապսակներուն կեանքը միշտ խաղաղ ու երջանիկ ըլլայ:

ՄԱՀԱԳՐՈՒԹԻՒՆ



Յաւով կ'արձանագրենք մահը Աղեքսանդրիայն Սրբուիի Պազիրկանեանի որ տեղի ունեցաւ Ուրբաթ, 19 Յունուար 2007-ին:

«Տեղեկատու» իր խորին Վշտակցութիւնը կը յայտնէ հանգուցեալին ամուսնոյն տիար Գրիգոր Պազիրկանեանի, զաւակներուն՝ Աղեքսանդրիոյ ՀԲԸՍ-ի անդամուիհի տիկին Նուարդ Թիւթիւնձեանի, Գահիրէի ՀԲԸՍ-ի Վարչութեան երկարամեայ գանձապահ տէր եւ տիկին Միսաք եւ Մարօ Չեզմէնեաններուն եւ հանգուցեալին թուներուն եւ հարազատներուն:

Թող հանգուցեալին բարի յիշատակը միշիթարէ իր հարազատները:

Նոյսպէս կը գումէնք մահը Գահիրէի ՀՄԸՍ ՆՈՒՊԱՐԻ պատուոյ ատենապետ տիար Յրանդ Թուֆայեանի տիկնոց՝ Արշալոյս Թուֆայեանի, որ տեղի ունեցաւ Շաբաթ, 20 Յունուար 2007-ին:

«Տեղեկատու» իր Վշտակցութիւնը կը յայտնէ հանգուցեալին ամուսնոյն, զաւակին՝ տէր եւ տիկին Կայծ Թուֆայեանի, թունիկին եւ բոլոր հարազատներուն:

Թող հանգուցեալին բարի յիշատակը սկսիթէ իր հարազատները:



**ՀԲԸՄ-ը Հանոյին կը Յայտարարէ
Երեւանի Ամառնային Վարժողական Ծրագիրը (ԵԱՎԾ)**

Վերջերս հաստատուած Երեւանի Ամառնային Վարժողական Ծրագիրը

2007ի Ամառնային շրջանին համար այժմ դիմումնագրեր կ'ընդունի փայլուն, երիտասարդ եւ նպատակամէտ համայստանական ուսանողներէն



ՅԱՅՏԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ

- Տեւողութիւն՝ 5 շաբաթ
 - Ցունիս 30 - Օգոստոս 5, 2007
 - Վարժողութիւն՝ շաբաթը 40 ժամ
 - Կեցութիւն՝ Համահայկական
Երիտասարդաց Հիմնարկի Համալիր
 - Մշակութային, կրթական եւ ընկերային
ձեռնարկներ, ինչպէս նաև գաղութային
ծառայութեան ծրագիրներ

ԶԵՐԱՄԱՐԿՆԵՐ ՄԱՍՆԱԿՑՈՂՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ

Հայ լեզուի եւ պարի դասընթացներ •

Հայոց Պատմութեան դասախոսութիւններ •

Հանդիպումներ կառավարական պաշտօնեաներու հետ •

Նրապետոյտ ՀԲԸՄի Հայաստանի Մրագիրներուն •

Շրջագայութիւն Երեւանի մէջ •

11. [aufbewahren](#)

Գյուղին եւ գերազանց :

Կիւմրի, Ալեքսանդր Տիւիթան •

Ղարաբաղ •

ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՊԱՑՄԱՆՆԵՐ

Դիմորդները պետք է ըլլան՝

- Ծագումը Հայ
 - Արձանագրուած գոլէնի
կամ համալսարանի մէջ
 - Յառաջակա պատճեն
 - Նուազագոյնը գոլէնի երկրորդ տարուայ ուսանող կամ ասելին
 - Տարիք՝ 19էն 26 տարեկանի միջեւ
 - Համբային ծառայութեան ձեռնարկներու գործօն մասնակից
 - Գիտակ՝ Խօսակցական հայերէնի

Դիմումնագրերու համար հանեցելք այցելի www.agbu.org. Ցականաց
մանրամասնութեանց համար կապ պահեցելք e-mailով՝ ysip@agbu.org

Դիմումնագրերու ժամկետ՝ Մարտ 15, 2007
Մի կորսնցնելք այս նոր եւ հետաքրքրական առիթը

